

Արևո

ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱԿՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԵՐՎՈՒԹՅՈՒՆ



ՓԱԿՈՒՄՆ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏՈՐԻՈՅ

Ձե. ԳԱՐՈՂՈՎՔԻ ՆԱՀԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՅ ՎԱՐԴԱՐԱՅՅ ԶՈՐԱՎՈՐԱՅՆ ՄԵՐՈՅ
ՀԱՅԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ԳԵՑ ԳԿԱՅԻՑՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ		
— Մեր դարաւորանը	Զ. Ա. Զ.	225
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Զարին յաջողութիւնը .	Գ. Ա. ՍՈՒՐԱՔԵԱՆ	228
ԲԱՆԱՍՏԵՂՃԱԿԱՆ		
— Կը մտածեմ թէ գուցէ...	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	233
— Բանաստեղծն ու Մեծատունը .	ԹՐՊԻ. Ի. Ք.	234
ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ		
— Ասարդոնի հատուածակողմը .	ԱՆՌԻՇՈՒԱՆ ԱԲԳ. ԶՊՀԱՆՍԵԱՆ	235
ՊԱՏՄԱԿԱՆ		
— Եղիշէ պատմագիր եւ Վարդանանց պատեռազմը (14) .	ՊԱՐԳԻՆԻ Վ. Ր. Վ. ԲՐԱՆՀԵՍԵԱՆ	238
ՊԱՏՄԱ-ԳԻՏԱԿԱՆ		
— Զոհի ու մատաղի պատմութիւնը ու Հայկական հնաւանդ սովորութիւնները .	ՆՈՒՊԱՐ ՄԱԳՅՈՒՏՏԵԱՆ	242
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ		
— Նուեր' Տ. Եղիշէ Ա. Արք. Տերեւեանի (Եղիվարդ) (Փոխան ընորհաւորանի) .	Ն. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ	247
Յուցակ Զեռագրաց Ա. Յակոբեանց .	ՆՈՐԱՅԻ ԵՊՈ.	251
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ		
— Հեռազիւներ .		252
— Եկեղեցական - Բեմական .		252
— Պատօնական .		255
ՏԻՐՈՒՆԻ		
— Յովսէփ Սպա . Կարապետեան .		256
— Տիրամայր Նուարդ Թումայեան .		256

ՍԻՌՈՒ ՏԱՐԵԼԿԱՆ բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շլլին 15

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

—≡ ՍԻՐՈ —

ԽԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1952

≡ ՍԵՊՏԵՄԲԵՐ ≡

ԹԻՒ 9

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՄԵՐ ԴԱՐԱՅՐՁԱՆԸ



Հասարակ տեղիք է այլև ըսել թէ կ'ապրինք բոլորովին նոր, և զիտական շրջան մը : Ա.Թ.ՕՄ-ի դարաշրջանը : Գերարտադրութեան շրջանը : Հաւաքական կեանքի մէջ այլև մարդը մեքենայ մըն է՝ կամ մեքենայի մը մէկ մասնիկը : Յունական մտքի իմաստափական հայեցողութիւններէն մինչև վերածնունդի դարը, մարդկային միտքը մասնաւոր ուղղութիւն մը որդեգրած և իր մասնաւորած հունին մէջէն ըրած էր իր ընթացքը :

Նոր ժամանակներու մէջ ճարտարարուեստական յեղաշրջումը Արևմբռեան Քաղաքակրթութեան մէջ ներմուծեց նոր երևոյթ մը՝ — մեքենականութիւն և Թէկնիլիթ, ու այս երկուքը մարդկութեան տիրապետութեան ներքեզրին նիւթական աշխարհ մը, որ իր շատ մը երեսներով տակաւին անձանօթ մնար : Այսպէսով զիտութիւնը կը դադրէր հայեցողական ոլորտներու մէջ ճախէլ ու կուգար անմիջական սատարը հանդիսանալու մարդկութեան . որ սակայն ժամանակ մը ետք հակառակ արդիւնքը տուաւ . արտադրութիւնն ու արտադրուղը իրարու խոտոր համեմատելով երեան եկաւ զործազուրկներու բանակը :

Այսպիսի պայմաններու մէջ Մարդը արժեզրկուեցաւ, և եղաւ անհողի ու բարոյալքուած էուկ մը : Մեր դարաշրջանին մէջ ինչ որ կ'արժեսորուի ու կը վնտուի ոչ թէ առաքինութիւններն ու մինչև քսաներորդ դարը մարդկային արժեշափերով ճշգուած ու սահմանուած ճշմարտութիւններն են, այս մասնաւորապէս ուժը և ընդհանրապէս ճարտարարուեստը :

Բնկերութիւնը, մեր դարաշրջանին անհատէն կը պահանջէ որ ան ինքնին նուիրէ առանց վերապահումի իր ցեղին, իր ազգին, և վերջապէս իր դասակարգին : Այսպէս հաւաքականութեան մէջ միսրածուելէ յետոյ անհատին հողին կ'ենթարկուի նորօրինակ արհելումի մը, կ'անցնի ընկերայնացման և աղջայնացման ընդհանուր պրօցէսէ մը : Բնկերայնացումը կեղծայնացման ընդհանուր պրօցէսէ մը :

բոնածիղ գիլիսովիայութեան ազդակներ են որ Մարդը տաէ զանոնք որոնք արտաքոյ են իր ընկերային պարունակէն :

Առելութիւնը միւս կողմէն առիթը կուտայ անխուսափելիին, — պատերագմին, որ ըստ ինքեան ամենէն մեծ աղէտն է, մարդկութեան զլսուն կախուած դամոնիկեան սուրը: Վասնի արդի թէքնիքով սպառազինուած մարդը կը վերածէ ահարկու կենդանիի մը, որ այս անգամ ոչ միայն չի յիշեցներ մարդկային երբեմնի բարբարոսութիւնը, այլ իր փոքրողութեան մէջ գերիվեր է անկի, զագանութիւն է: Երկու համաշխարհային պատերազմները Զարին առարկայացումներն էին, եթէ կարելի է այսպէս ըսել, որոնք քսաներօրդ դարու քաղաքակրթութեան ճշմարիտ գիմազիծը երևան բերին:

Մարդիկ դարերով վնասուած, խուզաբկած և ի վերջոյ իրենց իտէալը գարձուցած էին Բարին, ճշմարիտն ու Գեղեցիկը: Իրերայաջորդ զոյլ պատերազմները մարդկութեան կերտած ազնիւ երազներն էին որ օդը կը ցնդեցնէին:

19-րդ դարու առաջին կիսուն երկու զաղափարաբանութեանց հոսանքներ երեան եկան Եւրոպայի մէջ: Մին զլսաւորուած Հէկէլ-ՆիթԶէ-ով, իսկ միւսը ՄԱՐԲՍ-ով: Առաջինը իրոհ ցեղալաշտական ձգտում, իսկ երկրորդը, նիւթին և անտեսազմութեան պաշտամունքովը: Երկու վարդապետութիւններն ալ իրենց սխալ քարոզութեամբն ու չափողանցուած ձևերուն մէջ աղիտաբեր եղան մարդկութեան: ՄԱՐԲՍ-ով զլսաւորուած վարդապետութիւնը գաստիաբակեց սերունդ մը որ միայն նիւթին, տնտեսութեան և գերարտադրութեան կը հաւատար, իսկ ՆիթԶէ-ով զլսաւորուած վարդապետութեան աղէտը և հետեւանքները քսան միլիոն երիտասարդներու մատաղատի կեանքը արժեցին: Սերունդներու հաւատարին խարիսխն էր որ կը տատանէր: Եւրոպական քաղաքակրթութիւն յղացքը կերպարող ժողովուրդներ ազգովին կը դիմէին մողեղնութեան: Անոնք չէին հաւատար այլևս ընկերութեան, անոր իտէալներուն ու վսեմ առաջադրութեանց: Դրամատիբական երկիրներու մէջ ուր մարդը զերի է միայն, և միւս կողմէ ընկերվարական կարգերու մէջ, ուր մարդը զերի է միայն նիւթին ինչպէս նաև գերարտադրութեան, ստեղծուեցաւ նորօրինակ հոգեբանութիւն մը՝ մարդիկ չհաւատալէ վերջ մարդոց, հաշուի չառին կրօնական սկզբունքներ ալ: Պարագան, երեսյթներու ընական հետեւութիւնն էր: Եղան նոյնիսկ մտածողներ ալ որոնք ըսին թէ արդի քաղաքակրթութիւնը անդունդի մը ծայրը հասեր է և յետաշընութեան իր ընթացքը կ'ընէ:

Ծնկերային այս տագնապալից շրջանին անտեսազէտներու և ընկերաբաններու ձայնն է որ առաւելաբար լսելի կ'ըլլայ ամէն կողմէ. սակայն հոծ քաղաքներու թոհուրոնին և նսկայական մեքենաներու մեծադղորդ շառաշին մէջ ինչպէս նաև խաղաղութեան ժողովներու կոր սեղաններուն վերև լսելի շըլլա՞ր ձայնը գերազոյն ընկերաբանին, — մեր Տիրոջ, որ երկու հազար տարիներ առաջ կը պատգամէր ՇՊարտ է Զեղ ծնանիլ վերստին հոգւով սրբով:

Հոդին ամէն բանէ աւելի ազատութիւն կը վնասոէ. և ազատութիւնը այն պատուանդանն է որուն վրայ կընայ հոդին ազատ չնչել և վերբերել զեղեցին ու բարին որոնք Աստուծմէ կուզան և առ Աստուած կ'երթան: Մերենա-

կանութիւնն ու թէքնիքը եթէ ստեղծուեցան մարդոց կեանքը դիւրացնելու, միւս կողմէ սակայն զայն գերի գարձուցին ի՞ր խակ ստեղծագործութեան, նիւթը կը առաջական է, անկենդա'ն. «հոգին է կենդանաբար»:

Զանազան վարդապետութիւններ, մտքի մտանաւոր ուղղութիւններ շա՞տ եկած ու անցած են մարդկութեան վերեխն, սակայն վարդապետութիւն մը որ չ'անցնիր, որ չի հիննար, որ յաւիտենական է, ատիկա Քրիստոնէութիւնն է: Արդի քաղաքակրթութեան մէջ ըստնք Մարդը, կուսնցուցած է իր կրօնական ուղեղիծը և կը թուի մոռցած ըլլալ իր բարձր կոչումը: Քրիստոնէութիւնն է որ իբրև վսեմ ճշմարտութիւն պաշտպանը կը կենայ անզամ մը ևս անկեալ մարդկութեան և կը ջանայ ճանչցնել իր որդեղրած սխալ ուղին ու մնափառութիւնը:

Կան մտածողներ և ճարտարարուեստի պաշտամունքին նուիրուած մարդեր, որոնք անհատին աւելի լուսաւոր ապազայ մը և գերբնականին տանող ճանապարհ մը կ'ուզեն տեսնել զիտութեան և ճարտարարուեստի յառաջդիմութեան մէջ: Սակայն պէտք է զիտնալ որ քաղաքակրթութիւններն ալ իրենց անկման շրջանները ունին:

Մենք շատ հեղ, Արևմտեան քաղաքակրթութեան մակերեսային, երեսութական փրփուրն է որ կը հաւաքենք: Մեր ազգային հաւաքականութեան մէջ ալ կը նշմարենք ատելութիւն, անհանդուրժողութիւն, երկպառակութիւն: Մեր դժբախտութեան մեծագոյն պատճառը սակայն, հոգեսոր կեանքին պական է: Բազմաթիւ են անշուշտ սփիւռքային մեր կեանքն ի վեր ազգային, տնտեսական, ընկերային, մշակութային զետնին վրայ մեր կարիքները: սակայն ասոնցմէ զերազոյնը* անտարակոյս կրօնական ու հոգեսոր պէտքն է: Ուրիշ բազմապիսի կարիքներ, այժմէտական կրնան նկատուիլ: Եւ սակայն ինչ որ անհրաժեշտն ու անմիջականն է, ատիկա հոգեսոր մնունդն է որ բուն Հոգիէն տակաւ պարպուող մեր հոգին պիտի լեցնէ, պիտի լիացնէ: Հոգեսոր և կրօնական պէտքը, հարկ է շեշտել, մեր գոյութեան հիմնաքարը կը կազմէ: Ատով է որ պատմութեան խուլ գարերուն՝ իբրև գերազոյն ապաւէն փարեցանք և տեականացուցինք մենք զմեզ: Այս հասկացողութեամբ էր նաև որ գարերով անմար մեր հաւատքին վերև լուսաւորչեան կանթեղը:

Զ. Ա. Զ.

ԿՐՈՆԱԿԱՆ

ԶԱՐԻՆ ՑԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ

«Զի՞ է զի նաևապահն ամբարտաց
յաջողեալ են» : (ԵՐԵՄ. ԺԲ. 1)

Երասաւդէմէն գէպի հիւսիս արկելք
մի քանի մզոն հեռաւորութեան մէջ, հին
ատեն քաղաք մը կար որ Անաթօվթթ կը
կոչուէր: Այս քաղաքը Երեմիա մարգա-
րէին ծննդավայրն էր: Մարգարէն կենաց
բանը յաճախ քարոզած էր Անաթօվթթ քա-
ղաքի իր այս ծննդավայրի ժողովութիւն:
Բայց անսնք փոխանակ զգաստութեամբ ու
պարկէշութեամբ ապրելու, անառակու-
թեամբ լի կեանք մը կը վարէին: Եւ փո-
խանակ արգարութեան ու ճշմարտութեան
ախոյեան հանդիսանալու, մոլութիւններու
գէրի եղած էին: Ուրիշ խօսքով, փոխա-
նակ Աստուծոյ ճամբռուն հետեւելու, մեղքի
ճամբայէն կը քալէին:

Զարմանալին սակայն այն էր որ Անա-
թօվթթ քաղաքի բնակչութիւնը որքան ամ-
բարշտութեան մէջ կը յառաջանային՝ այն-
քան ճոխութիւններ ու նիւթական հարըս-
տութիւններ ձեռք կը բերէին:

Ասիլա Երեմիա մարգարէին մտքին մէջ
անլուծելի խնդիր մը եղաւ, թէ ինչո՞ւ ամ-
բարիշտները կը յաջողին: Այս եղելութիւնը
զինքը շատ կը յուզէր, օր մը առանձնու-
թեան մէջ, խործնկ խորհրդածութիւննե-
րու մէջ թաղուած, Աստուծոյ առջև բա-
ցականչեց և ըստու: «Ինչո՞ւ ամբարիշտնե-
րու ճամբան յաջող էն:

Այս հարցումը ոչ միայն Երեմիա մար-
գարէին մտքին մէջ երեան եկած էր, հապա-
կամէ առաջ Սազմոներգուէին միտքն ալ
զբաղեցուցած էր մեծապէս: Քանզի ան ալ
կը զիտէր յաճախ թէ ամբարիշտները «Միշտ
յաջող էին և հարսուութիւն կ'աւելցնէին»
(Սաղ. ՀԳ. 12): Աչքէ անցուցէք իր խօս-
քերը, մանաւանդ 36րդ, 38րդ, 48րդ և
72րդ (աշխարհաբարի մէջ 37, 39, 49 և
73րդ) սաղմոսները, և հոն պիսի հանդիպիք
անոր արտայայտութիւններուն այս մասին:
Նոյնպէս Յոր երանելին գիրքը կը զբաղի

այս խնդրով, «Արդարը ինչո՞ւ կը տառապի
հարցումին պատասխան մը գտնելու համար
և կ'ըսէ, «Ամբարիշտներ ինչո՞ւ կ'ասպիին
կը ծերանան ու խիստ կ'ուժով լինան....
Աստուծոյ գաւազանը անոնց վրայ չէ
(Յար, ԻԱ. 7-15):

«Ինչո՞ւ ամբարիշտներու ճամբան յա-
ջող է»: Այս հարցումին պատասխանը բա-
տանալու համար նախ պէտք է որ ուրի-
շերկու հարցումներուն պատասխանները
գտնենք: Անոնցմէ մին է, ի՞նչ է յաջողու-
թիւնը, իսկ միւսը ի՞նչ են յաջողութիւնն
պայմանները: Երբ որ այս երկու հար-
ցումներուն պատասխանները ստանանք
այն ատեն գիրութիւնամբ կը գտնինք մեր
բուն հարցումին պատասխանը թէ սինչո՞ւ
ամբարիշտներու ճամբան յաջող է»: Ուրիշ
մեր առջև ունինք երեք հարցումներ.

(1) Ի՞նչ է յաջողութիւնը.

(2) Ի՞նչ են արդ յաջողութիւնը ձեռք
բերելու պայմանները.

(3) Ինչո՞ւ ամբարիշտներու ճամբան
յաջող է:

Ա. Ի՞նչ է յաջողութիւնը: Յաջողութիւն
հայերէն լեզուի մէջ կը նշանակէ բարօրու-
թիւն, զարգացում, երջանկութիւն և բա-
րեաստիկ կեանք: Մէկու մը համար յա-
ջողած է կ'ըսենք, երբոր իր գործին մէջ
յառաջդիմութիւն ունեցած է, հարստացած,
ընկերութեան մէջ լաւ գիրք գրաւած՝ և
իր ձեռնարկած գործերը ի գլուխ հանած է:
Բայց պէտք չէ խորհիլ թէ յաջողակ մար-
դիկ զերծ են վրիպումներէ: Բայց Ամուսէլ
Մայլզի, «Միսալ է կարծել թէ յաջողու-
թիւն ունենալով մարդ աւելի կը յաջողի:
այլ յաջողութիւնը յաճախ սիստներ զոր-
ծելով ձեռք կը բերուի»: Իսկ Յ. Ռ. Շօ
անուն հեղինակ մը կ'ըսէ, «Յաջողութիւնը
բնաւ սիսալ չգործելու մէջ չէ որ կը կայա-
նայ, այլ գործուած սիստը երկրորդ անգամ
չկրկնելու մէջն»:

Բայց յաջողութեան մասին աւելի լա-
զագափար կազմելու համար պէտք է զայն
երկու մասի բաժնենենք. նիւթական և բա-
րոյական և ինքանական յաջողութիւն աշխար-
հիկ տեսակետէ ըմբռնուած յաջողութիւնն
է, իսկ բարոյական յաջողութիւն ըսելով կը
հասկնանք Աստուծոյ տեսակէտէն եղած՝
որ է մեայուն, տեսական և իրական յաջո-
ղութիւն:

Առևտրական կեանքի մէջ ժաղովուրազին կողմէ հիացումով կը զիտուին, Ամերիկայի մէջ, Ենարիւ Դաւանիկէ, Ամաքֆելլը, Ճան Ուանամէյքը, Վուլլուրլիթ, Ֆօրտ և ուրիշներ՝ որոնք անձնական նախաձեռնութեամբ յաջողած ու մեծամեծ հարստութիւններ գիզած են: Ամազմազիտական ճիւզի մէջ Մեծն Աղեքսանդր, Յուլիս Կեսար, Նաբոլիսն Պոնարարդ և այլ մեծ երկրակալներ՝ իրենց ձեռքքերած յաջողութիւններով, Երկար զարելու ընթացքին, մարդոց աչքերը լացուցած են: Նոյն պէս գիտական, գեղարուեստական, ճարտարաբուեստական, ընկերական, տնտեսական ու քաղաքական մարզերու մէջ, որքան անհատներ՝ իրենց համեստ պայմաններով տակաւ առ տակաւ մեծնալով բարձր գիրքերու հասած, ու նախանձ չարժելու աստիճան յաջողութիւններու տիրացած են: «Աշխարհիկ յաջողութեան մէջ տեսակ մը հմայք կայ որ մարդոց աչքերը աւելի զիւրաւ կը լացնէ» կ'ըսէ Հէք անուն հեղինակ մը: Յիրաւի մեծ ճշմարտութիւն կայ այս խօսքին մէջ, քանզի մարդիկ հակամէտ են միշտ հիանալու երբ հանդիպին այսպիսի յաջողութիւններու:

Աշխարհ ասոնց համար «յաջողած են» կ'ըսէ, և դրուատելով զանոնք՝ անոնց անուան շուրջ ներբողներ կը հիւսէ և զովեստներ կը շոալէ:

Բարոյական յաջողութեան չափանիշը սակայն ո՞չ զբանե է, ո՞չ փառքն ու պերճանքը, և ո՞չ ալ ընկերական բարձր գիրքը, այլ անհատին ձեռք բերած ներքին գոհունակութիւնը: Ամերիկայի նշանաւոր քարոզիչներէն, Հէնրի Ուորտ Պիչըր կ'ըսէ, «Յաջողութիւնը ապահովաբար խղճմտանքի մէջ է որ կը զգացուի վերջնականապէս»: Քրիստոնեայ պարզ հաւատացեալ մը, կը նայ աղքատ ըլլալ. Կընայ կըթական, քաղաքական ու զինուորական չքանչաններէ ու տիտղոսներէ զուրկ ըլլալ, բայց երբոր կ'ապրի իր խղճմտանքի ձայնին հետևելով ուղղամիտ կեանք մը, և իրրե լուսաւորեալ մէկը իր լուսավը կը լուսաւորէ իր շուրջը պատած խաւարը, հոգ չէ թէ աշխարհը զինք նկատի խոկ չ'առնէ, յաջողած է ան բարոյական չափանիշներու տեսակտով: «Մեծագոյն յաջողութիւնը, ըստ իմըրսընի, այն վստահութիւնն է և կամ

լման հասկացողութիւնը որ յառաջ կուդայ անկեղծ մարդոց միջնորդ:

Ցիսուս ոչինչ ուներ պարծենալիք աշխարհիկ արժէքներու տեսակէտէն, բառին խակական առումով աղքատ էր, երկնից թուզունները իրենց բոյները ունեկին, աղուէսները իրենց որչերը, սակայն ինք իր գլուխը զնելու տեղ խոկ չուներ: Բայց և այնպէս իր կեանքը մը է բարոյական արժէքներով, և այդ խոկ պատճառաւ աշխարհի պատմութեան մէջ յաջողութեան ամենափայլուն օրինակը կը հանդիսանայ մարդոց: Քանզի իրեն ապրած այդ պարզ կեանքին հետեւնքն էր որ աշխարհի քաղաքակրթութիւնը յեղացըլունցաւ հիմնովին, և որպէս ինք ընկերութեան պատմութեան մէջ նոր գարագլուխ մը բացաւ:

Նմանապէս իրեն հետևողներէն, Տարսոնացի Պողոս, Օգոստինոս, Ասկերերան, Լուսաւորիչ, Անհակ, Մեսրոպ, Քաջն Վարդան, Ներսէս Շնորհալի, և այլ մեծ մարդիկ կրօնական կալուածի վրայ իրենց յաջողութեամբը մարդկութեան համար մեծամեծ ծառայութիւններ մատուցին: Աստուած ասոնց վերէն կը նայի և յաջողած են կ'ըսէ:

Աշխարհիկ արժէքներով չափուած յաջողութիւնը առժամեայ հանգամանք միայն կը կրէ և խոկ բարոյական չափանիշով ճշգրտած յաջողութիւնը մնայուն ու տեսական է: Այս յաջողութիւններէն մէկը տեսաննելի է ու չօշափելի, բայց միւսը անտեսանելի ու վերացական: Առաջինը կը խօսի մարդոց զզացումներուն, խոկ վերջինը սրտին ու հոգին: Երկուքն ալ կարեար են ու արժէքքաւոր, սակայն վերջինն է որ զոհացում կուտայ մարդու ամենաբարձր կարողութիւններուն և հոգիի վսեմազոյն իղձերուն:

Բ. Խնչ են յաջողութեան պայմանները: Իրաւ է թէ երբեմն մարդիկ առանց անձնական արժանիքի լոկ բախտի բերումով ընկերական բարձր գիրքերու կը հասնին, և իրը ժառանգ, մեծամեծ հարստութիւններու կը տիրանան, բայց ասոնք բացառութիւններ են: Ընդհանրապէս յաջողութիւնը կախեալ է արտաքին ու ներքին չատ մը պայմաններէ, որոնք եթէ նպաստաւոր են անիկա կը ժառանգ, խոկ եթէ աննպատ, ձախողութիւնը կը զիմաւորէ մեղ խոկոյն:

Մարդ մը որքան ալ ճարպիկ առեւը-

րական մը եղած ըլլայ, չի կրնար իր առ ուետրական ձեռնարկները յաջողութեամբ գլուխ հանել, եթէ իր ապրած երկրին քաշաքական պայմանները աննպաստ են: Չոր օրինակ, երբ երկիր մը ներքին կորիսի մը մէջ է, և կամ արտաքին թշնամիներու հետ պատերազմի բռնուած է, հաղորդակացութեան միջոցները դադրած են, և կամ ամէն վայրկեան ջարդի վախը ժողովուրդը անորոշ կացութեան մը մատնած՝ ասանկ պարագաներու գործունէութիւն ցոյց տալ կը դժուարանայ: Մանաւանդ երբ երկրի մը մէջ ժողովուրդը կաշկանդուած է ըըռնապետութեան ճրանակներուն ներքե, և չի վայելեր քաղաքական, տնտեսական ու ընկերային ազատութիւն, այդ երկրի մէջ, ոչ միայն առեւտրական ձեռնարկները չեն յաջողիր, այլ նաև ընկերական, կրթական, տնտեսական ու կրօնական բոլոր շարժումներ ձախողութեան կը մատնուին:

Յաջողելու համար արտաքին լաւագոյն պայմաններու հետ զուգընթաց, ներքին պայմաններն ալ թոյլատու ըլլալու են: Օւրինակի համար, մարդ մը խաղաղ ու ազատ միջավայրի մը մէջ ապրելով հանդերձ, ունենալու է նաև հետեւեալ առաւելութիւնները.

1. Ֆիզիքական առողջ տրամադրութիւն և գործելու եռանդ.

2. Ձեռնարկած գործին չուրջ մասնագիտական ձանօթութիւն և փորձառութիւն.

3. Իր գործին մէջ յարատութիւն և ճկունութիւն.

4. Ցցալակառութիւն, ձեռներէցութիւն, ինքնավտահութիւն և գործին հանդէպ հաւատոք.

5. Քաղաքավար վերաբերմունք և հեռատեսութիւն.

6. Աշխատասիրութիւն և ջանք.

7. Ուղղամտութիւն, մաքուր նկարագիր և ազնիւ վարք ու բարք:

Առողջութիւնը քայլքայուած, ջղայնոտ ու հիւանդագին մէկը, և իր գործին հանդէպ եռանդէ ու խանդագառութենէ զուրկ անձ մը, որքան ալ փափաք ունենայ, չի կրնար պէտք եղած կորովը գնել իր գործին մէջ:

Իր ձեռնարկած գործին և կամ պաշտօնին շուրջ մասնագիտական ուսուում ու փորձառութիւն չունեցող մը, և նոյնիսկ

նախնական կրթութենէ զուրկ անհատ մը, չի կրնար մըցիլ պատրաստուած ու ձեռնամաս անձերու հետ նոյն ասպարէզին մէջ:

Որևէ գործի մէջ յաջողելու համար էական պայման է յարատութիւնը, և միջավայրի պայմաններուն յարմարող ձը կունութիւնն ու չարքաշութիւնը: Հետեւաբար կասկածոտ, զիւրափոփոխ, ամէն փչող հովէն ասդին տատանող ու հուսափէն քշուող անձ մը չի կրնար իր ձեռնարկած գործը գլուխ հանել յաջողութեամբ:

Նոյնպէս անձգապահ, իր խօսքը, իր յանձնառութիւնները չի յարգող անվանահելի անձ մը, ինչպէս նաև անհեռատես, ոչ ձեռներէց, և իր գործին վրայ հաւատք չունեցող մէկը իրաւունք չունի յաջողութեան զափնի պսակը ակնկալելու իր ձեռնարկներուն համար:

Մարդոց հետ մեր յարաբերութիւններուն մէջ քաղաքավար ըլլալ, ուրիշ պայման մըն է յաջողելու համար, որմէ զուրկ անձ մը, իր կոշտ ու կոպիտ վարմունքով, հրապարակը աղմկող անբաղձալի անձնաւորութեամբ, ամէն տեղ ու ամէն տուն հակածառող ու կարճատես բնաւորութեամբը, չի կրնար իր գործին արդարութիւն ընել, և հետեւաբար կը ձախողի իր գործին մէջ:

Յաջողութիւնը արգիլող կարեոր պատճու մըն ալ ծուլութիւնն է, որմէ վարակուած անձեր կը զրկուին յաճախ յաջողութեան ժափտէն: Աշխատասէր, զոհող, նըմիրող ու նուրիռուող մարդիկ են որ իրաւունք կ'ունենան զիմաւորելու յաջողութիւնը:

Իսկ ուղղամտութիւն, ազնիւ նկարագիր, և բարի վարք ու բարք նմանապէս անհրաժեշտ յատկութիւններ են յաջողութիւնը ապահովելու համար:

Ուստի, մէկը՝ որ կ'անտեսէ վերոյիշեալ արտաքին ու ներքին, յաջողութեան հիմնական պայմանները, ով որ ալ ըլլայ, որ երկրի ու գարու մէջ ալ ապրի, զըրկւած է յաջողութեան դափնի պսակէն:

Գ. — Ենջու ամբարիչէսներուն համբան յաջող է: Եթէ արդար մը յաջողի, շատ ուշագրութիւն չի գրաւեր, քանզի ժողովուրդը արդէն կ'ակնկալէ որ արգարը միշտ յաջողի, իսկ եթէ ամբարիշտը յաջողի, իսկոյն ամենուն աչքին կը զարնէ: Որով-

հետև ինչպէս Ֆէտրըս իրաւացիօրէն կը մատնանշէ, ռԱ.Մբարիչտին յաջողութիւնը աւելի հրապուրիչ է»։ Եօյնպէս Թամորն մեծ ճշմարտութիւն մը կը յայտարարէ երբ որ կ'ըսէ, «Յաջողութիւնը մարդիկը կը գունաւորէ, յիմարները հրացումի առարկայ կը դարձնէ, և անզգամները ուղղամիտ կը ձեւացնէ», իսկ Սաւըթ կ'ըսէ, «Մարդու մը բախտ տուր, և ահա իմաստուն մէկը կը նկատուի»։ Այսինքն մարդու մը նիւթական յաջողութիւնը անոր բոլոր թերութիւնները պարտկելէ զատ, զայն ուղղամբ ու խելացի անձ կը ձեւացնէ։ Ահաւասիկ այս է որ ուղղամիտ մարդոց արդար ցասումը կ'արթնցնէ, և անոնց բացականչել կուտայ ըսելով, «Ի՞նչ ամբարիչտներու ճամբան յաջող է»։

Բայց իրականութիւնը այն է թէ արդար մարդու նման ամբարիչտն ալ կը յաջողի երբեմն, անոր համար որ յաջողութեան պայմանները կը լրացնէ։

Յաջողութիւնը ըսի, ունի իրեն յատուկ պայմանները, երբ մէկը յարդէ զանոնք կը յաջողի։ հակառակ պարագային չի կրնար խուսափիլ ձախողութեան ծանր հարուածներէն։ իրաւ է թէ մարդիկ կան այսօր որոնք ամբարիչտ են, ո՞չ ուղղամտութեան կը հաւատան, ո՞չ ճշմարտախօսութեան, և ո՞չ ալ պարկեշտութեան, բայց իրենց գործին մէջ կը գործադրեն այդ սկզբունքները, լոկ ի սէր յաջողութեան։ Ասոնք մարդկային փորձառութենէն գիտեն թէ յաջողելու համար մարդ իր գործին մէջ ուղղամիտ ըլլալու է, ապսպարանքները իր խոստմանը համեմատ ճիշդ ատենին կատարելու է, յաճախորդներու հետ քաղաքավարութեամբ վարուելու է, և առետրական գործերու մէջ հեռատեսեօթիւն է կայլ։ Ճարոնացիները քրիստոնէական չեն, բայց երբ տեսան թէ քրիստոնէական քաղաքակրթութեան արդի մէթոսները զարգացումի ատակ կ'ըսնեն ազգ մը, որդեգրեցին զանոնք և վերջին կէս դարու ընթացքին օգտուեցան անոնցմէ մեծապէս և զարգացան ազգովին։ Ուրեմն մարդ, ըլլայ անիկա արդար և կամ ամբարիչտ, եթէ անտեսէ յաջողութեան այս պայմանները, դատապարտուած է ձախողութեան։ Քանի որ ամբարիչտ կ'ըսնեն անձն է, առ ամբարիչտի մէջ ամենահրանիկ անձը, Յունատանի մեծ իմաստունը յուսախար ըլլայ զինքը՝ իր անունը չտալով, և աւելցուց թէ ռԱ.Մէն բանի վախճանն գովելին։ Կրեսու այս խօսքին լման նըս չանակութիւնը այն ատեն միայն հասկցաւ երբ պարտուեցաւ Պարսից կիւրս թագաւորի ոյժին առջև, և քիչ մնաց խարոյին

չենք սակայն քէ ամբարիչտին այս յաջողութիւնը արտաքին է եւ քէ ժամանակաւոր։

Հստ Քուղինի, «Մնայուն յաջողութեան գաղտնիքը կը կայանայ ամէն բանին լաւ վախճան մը ունենալուն մէջու Յաջողութիւն մը որ առժամանակեայ է, և թէ լոկ աշխարհիկ արժէքներու վրայ կիմոււած, թէկ արհամարհելի չէ, բայց զուրկ է լաւ վախճանի մը յանդելէ։ Նաբոլէն կ'ըսէր, Շեախամնամութիւնը պատերազմի ատեն ամենավերջին պահեստի ոյժ ունեցողին կողմն էն։ Այս խօսքը, ի հարկէ, հեռու չէ ճշմարտութիւն մը ըլլալէ, սակայն և այնպէս մեայուն յաղթանակ շահելու տեսակէտէն ենթակայէ քննադատութեան։ Վարդան և Վարդանանք, իրաւ է թէ թշնամիի վիթխարի ոյժին առջև խոնարհեցան, բայց միւս կողմէն բարոյական յաջողութեան տիրացան։ Այլ բառերով, ճակատամարտը կորսնցուցին, սակայն պատերազմը շահեցան։ Առժամապէս ձախողեցան, իսկ յաւելունական արժէքներու տեսակէտէն, յաջողութեան դափնի պասկին արժամացան։ Հրէից բանաստեղծը կ'ըսէ, ռԱ.Բդարին քիչ բանը շատ մը ամբարիչտներու առաւ ըստացուածքէն աղէկ է» (Աաղ. Ա. 16)։

Շիտակ է թէ նաբոլէն մեծամեծ յաղթանակներ շահեցաւ, բայց իր կեանքին վերջին վեց տարիները Ս. Հեղինէ կզկիին մէջ անցուց, աքսորութեան սև հացին հետ կապելով իր ճակատագիրը։ Գերմանիոյ Ռւիէնէլ կայսրը, Թիւրքիոյ կարմիր Համբար թէկ սանձարձակօրէն իրենց ուղածը ըրին, երբեմ գահակալ երբ բազմած էին գահին վրայ, սակայն լոնչ եղաւ իրենց կեանքին վախճանը. ամօթալի անկում, ձախողութիւն և սկ ճակատագիր։ Լիւդիոյ թագաւորը կրեսու, որ հին աշխարհի մեծահարւած անձն էր, և իր նիւթական ճոխութեանց վատահած՝ կը կարծէր թէ ամենահրշանիկ մարդն է։ Երբոր հարցուց Սուզոնին թէ ո՞վ է աշխարհի մէջ ամենահրանիկ անձը, Յունատանի մեծ իմաստունը յուսախար ըլլայ զինքը՝ իր անունը չտալով, և աւելցուց թէ ռԱ.Մէն բանի վախճանն գովելին։ Կրեսու այս խօսքին լման նըս չանակութիւնը այն ատեն միայն հասկցաւ երբ պարտուեցաւ Պարսից կիւրս թագաւորի ոյժին առջև, և քիչ մնաց խարոյին

վրայ ողջ ողջ պիտի այրուէր եթէ արժաշնացած չըլլար կիւրօսի զիւրթեան:

Առողջ Հիթւէր, համաշխարհային երկրորդ պատերազմի առաջին տարիներուն ի՞նչ մեծ յաջողութիւններ ձեռք բերաւ, քիչ մեաց Մեծն Բրիտանիոյ աշխարհածաւալ կայսրութիւնը պիտի տապալէր, Ռուսիոյ ընդարձակածաւալ երկիրը պիտի կործանէր, Ամերիկայի Միացեալ Նահանգաց ազատութիւնը պիտի սահմանափակուէր, և աշխարհի քաղաքակրթութիւնը հազար տարի եա պիտի երթար: Բայց ի՞նչ եղաւ ամէն մարդու հիացումին առարկայ դարձող և մարդոց աչուբները շլացնող յաջութեան վախճանը.

Ամբարիշտը կրնայ յաջողիլ, բայց վերջ ի վերջոյ ատիկա իրեն անկումին պատճառ կը դառնայ: Հոռվիմի մեծ ատենարանը, Կիկերոն Կ'ըսէ, «Եյն որ միշտ յաջող է առաքինութեան հանգէպ չի կրնար յարդանք ունենալու և ահա՛ այս տեսակ մարդոց համար ֆրանքին, «Յաջողութեան մէջ չափաւոր եղիր» իրատը կուտայ: Խարդախութեամբ դիզուած հարստութիւն մը, անարդարութեամբ ու անիրաւութեամբ շահուած դրամը, օրհնութիւն մը ըլլալէ աւելի անէծք մըն է շահողին համար: Նենազութեամբ շահուած դրամ մը մարդուն արդար քրտինքով ձեռք բերուած հարըստութիւնն ալ կարտեան կ'ենթարկէ: Երբ որ շէնքի մը հիմք սիսալ է, ուշ թէ կանուխ դատապարտուած է անկման: Եւ անկումը այնքան մեծ պիտի ըլլայ որքան շէնքի մը բարձրութիւնը: Սազմուերգուն Կ'ըսէ, ամբարիշտը ոկը դիզէ՝ բայց չի դիտեր թէ ո՞վ պիտի առնէ զանոնք (Սաղ. Լթ. 6):

Նաբոլէոն՝ երբոր կեանքի փորձառութեան դառն բաժակը խմեց, խոստովանեցաւ և ըստ, «Մեծն Աղեքանիդր, Յուլիոս Կեսար, Շարլզման եւ ես կայսրութիւններ իմնեցինք, մեր աշեղազործութիւնները սակայն ի՞նչ կարողութեան վրայ նիմնուած եին,

չի՞ որ ոյժի վրայ: Բայց Յիսուս իր կայրութիւնը միայն սիրոյ վրայ նիմնեց, եւ անաբիւրաւոր մարդիկ տակաւին այսու խոկ կը զոհուին իրեն համար յօժարաբար: Առողջատճառը այն էր որ անսոնց ձեռք բերածը նիւթական յաջողութիւն էր, որուն արդիւնքը ժամանակաւոր եղաւ, խոկ Յիսուսի յաջողութիւնը բարոյական էր և հետեաբար եղաւ մեայուն ու տեսական: Նիւթական յաջողութիւնը շատ շատ մինչև գերեզման մեզի Կ'ընկերանայ, և անկէ անդին այլեւս կը հրաժարի մեզմէ: Խոկ բարոյական յաջողութիւնը միշտ և ամէն ատեն մեր մեայուն ու անկողուպտելի գանձնէ:

Ուստի, «Չարերուն համար մի՛ նեղանար, անօրէնութիւն գործողներուն մի՛ նախանձիր, վասնզի անոնք խոսի պէս շուտով պիտի կորսուին և կանանչ խոսի նման պիտի չորնան» (Սաղ. Լի. 1-2):

«Մի՛ նեղանար իր ճամբան յաջողութեամբ գացողին համար, ու խարէութիւն ընող մարդուն համար...: Վասնզի չարագործները պիտի կորսուին... քիչ ժամանակ ետքը ամբարիշտը պիտի չըլլայ, և անոր տեղը պիտի փնտուեն և ինք հոն պիտի չգանուի» (Սաղմ. Լի. 7-10):

«Մի՛ վախնար երբ մարդ մը կը հարստանայ, ու անոր տանք փառքը շատնայ, վասնզի մեռնելու ատեն ամենսկին բան մը իրեն հետ պիտի չառնէ, ու փառքը իր ետեն պիտի չերթայ» (Սաղ. Լթ. 16):

Հրէից բանաստեղծին այս խօսքերը մարդկային գարաւոր փորձառութենէ ըլլիսած ճշմարտութիւններ են: Բարոյական յաջողութիւնն է միայն որ անկողուպտելի է, տեսական ու մեայուն: Եյն որ ձեռք բերած է բարոյական այս յաջողութիւնը գտած է արդէն կեանքի իրական ու յուիտենական գանձը՝ որ իրմէ բնաւ ետ չպիտի առնուի:

ԳՐ. Ա. ՍՍՐԱՖԵԱՆ

Ֆալիմորնիա

ԿԸ ՄՏԱԾԵՄ

ԹԷ ԳՈՒՑԵ...

Յազգանանի մեր բացառիկ ուժներէն
ՏԿԱՐ ՅՈՒՆՈՅ ՄԵԼԻՔԵԱՆԻԿԻ

Կը մտածեմ թէ գուցէ չէ անցած կեանիքս ոճայն,
Գուցէ կրցած եմ բոլոր խանի մը երգ մարդկութեան,
Գուցէ կրցած ըափոփել բախտակից մը իմ համբուռ՝
Կարիլ մը սէր տալ մէկոն, ուրիշի մը՝ ըող մը յոյս:

Եւ, ո՞վ զիտէ, թերեւը տեսած է Մէկն անաւոր
Իմ մեղքերուս հետ նախու նոգուս տեսչանիք նըզօր.
Տանարին մէջ, ո՞վ զիտէ, թերեւ Յիսուսն է կեցած,
Գանձանակին դիմացն ուր ես ալ լուսա եմ նետած:

Արդէն ինձ մերը կը բըփ բացարդուած ամէն բան,
Մերը խղոց այնպէս լուսաւոր կը բըփ ինձ այս նամբան,
Ու կը բըփմ մօսեցած ա'լ երազին նեռաւոր,
Կը բըփ տառ ալ ինծի նիմա բարի եւ աղուոր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



Բանաստեղծություն որ Մեծատոհութ

Բանաստեղծ մը զանգատեցաւ մեծատունի մը մասին,
Եւ աղաչեց որ Արամազդ իրաւունք այլ իր դատին.

Զանոնիք երկու ատեան կանչեց Արամազդ,
Ներկայացան. մին ազագուն ու վրժին,
Ուկիներով միւսն ակաղձուն ու զռող:

— Գրքա ինձի, Ողիմպոսի սիրական,
Չունիմ ոսկի, ունեցածս է լոկ նաննար
Որուն մարդիկ նախարակիս մ'իսկ չեն սար.
Մանկութենէս ի վեր այսպէս դառնօրէն
Ինչո՞ւ քաւեմ մեղք մը որուն պարտական
Չեմ զգար զիս կ'ըսէ ներբողն դառնօրէն:
Խոկ ոստիս պարագան նիշտ նակառակ,
Կուրփի մը պէս, ոչ սիրս ունի ոչ ալ խելք,
Խնկարկուներ կը կազմեն ուրշն իր ակումք:

Ժպիս մ'անցաւ Արամազդի որբներէն,
Դուն անարժէ՞ք կը զտիս ինչ որ ունիս,
Երբ զիտիս թէ պիտի հնչեն դարեր վերջ,
Երգերդ հըզօր սերունդներու հոգիին.
Բայց երբ նողին վերադառնայ մեծատուն,
Եր բոռներն իսկ պիտի մոռնան զինքն իսկոյն:

Քեզ ընտեցի մեծահամբաւ ըլլալու,
Երեն ըրտի բարիբներն այս աշխարհին.
Թէ կարենար զիտակցիլ մեծատունն
Եր նսենին վայրկեանի մը համար գէք
Այն ատեն ինք իր բախտին դէմ, ոչ թէ դո՛ւն,
Պիտի ընէր դառնարախիծ իր զանգաւ:

Թրզմ. Ի. Ք.

ԸՆԱՄԻՐԱԿԱՆ

ԱՍՐԴՈՆԻ ՀԱՏՈՒԱԾԱԿՈՂՄԸ

Ո Ւ Թ Ե Բ Ո Ր Դ Տ Տ Ա Խ Տ Ա Կ

22. իր հօրը հարկէն աւելի, յաւելածականօրէն դրի իր վրայ. 23. յետոյ, ապուն⁽⁸⁵⁾, թագաւորութիւնը ապահովենամար, 24. բոլոր արարները ընդվզել ուաւ Եաթային գէմ. 25. (բայց) ես, Առողան, Ասորեստանի թագաւորը, թագառը չորս ծագերու, 26. որ կը սիրէ ճշշարութիւնը, և նենգութիւնը խորշանք նի է իրեն, 27. իմ մարտիկ գունդերը սթայի օգնութեան 28. զրկեցի, և կոխարեցին բոլոր արարները: 29. Ուապուն, ու իր հետ (գտնուող) զինուորները, կանքներու մէջ նետեցին, և 30. բերին նծի), և վանդակեցի զիրենք, և 31. բակեցի զիրենք աւագ գրանս ադուցակին. 3. Աւիփիսը, Բարթաքայի պետը, 33. սնասանան, Բարթուքայի պետը, 34. ամաթէան, Ուրագավապառնայի պետը, 3. Մարաստանը, որոնց տեղը հեռու է, որս, թագաւորներուն՝ հայրերու (օրոսկ) 3. չէին արշաւած Ասորեստանի սահմանը, ոչ ալ կոխած իր հողը. 37. Տիրոջս, Ալուրին չքեղութեան սարսափը, զգետնեց զիրենք. 38. մեծ երիջարներ, քարահատորներ⁽⁸⁶⁾, լրջաքարներ իր լեռնէն կարուած⁽⁸⁷⁾, 39. գէպի նինուէ, տէրութեանս քաղաքը բերին, և համբուրեցին ոտքերս. 40. քանի որ, (այսպիսի) առաջնորդներ, անոնց գէմ ձեռք բարձրացուցած էին, 41. աղաչեցին տէրութիւնս, և զաշինք խնդրեցին. 42. սպաներս, իրենց երկրին սահմանային վերակացուները, 43. իրենց հետ զրկեցի, և այդ քաղաքները բնակող ժողովուրդը 44. սանակոի ըրին, և խոնարհեցուցին իրենց ոտքերուն. 45. հարկ (և) տուրք տէրութեանս համար, զրի իրենց վրայ. 46. Բաթուշարի՛ գաւառ մը, աղային⁽⁸⁸⁾ երկիրներու կողմը, 47. հեռաւոր Մարաստանի մէջ, Պիգնիի սահմաններուն վրայ՝ լրջաքարի երան, 48. զոր թագաւորներուն՝ հայրե-

- բուս միջն, ոչ ոք էր կոխած իրենց երկրին հողը, 49. Ալտիրրառնան, կրտնան, հզօր պետեր, 50. որոնք չենթարկուեցան իմ լուծին, իրենք և իրենց ժողովուրդը, 51. իրենց ձիերը, եղերը, հօտերը, (և) երկսապատանի ուղտերը, 52. իրենց մեծագին աւարը, փոխադրեցի Ասորեստան, 53. Պազու⁽⁸⁹⁾, հեռաւոր վայր (գտնուող) գաւառ մը, 54. անապատի ճամբար մը, աղային հողամաս մը, (և) ծարաւի տեղ մը, 55. հարիւրքսան երկվեցեակ ժամ, աւազային հողամասի, եկքանի և կարմրագոյն քարի⁽⁹⁰⁾, 56. ուր օձեր և կարիճներ, մըրչիւններու պէս, կը վխտային գետնի⁽⁹¹⁾ վրայ. 57. քսան երկվեցեակ ժամ, Խազուի⁽⁹²⁾ երկրէն, (որ է) երկնաքարի⁽⁹³⁾ լեռ մը, 58. ետևու լքեցի, և անցայ, 59. այդ գաւառը, որ հին ժամանակներէն սկսիալ, 60. ոչ մէկ, ինձմէ առաջ, նախորդ թագաւոր եկած էր. 61. Տիրոջս՝ Աշուրին հրամանով, յալթապանծօրէն հօն քալեցի. 62. Գիոսուն⁽⁹⁴⁾ Խալտիլիի թագաւորը, Աղպարուն⁽⁹⁵⁾ Խլրիաթուի⁽⁹⁶⁾ թագաւորը, 63. Մանսագուն⁽⁹⁷⁾ Մակալանիի⁽⁹⁸⁾ թագաւորը, 64. Եարա գշխոն՝ Տիխորանիի⁽⁹⁹⁾ թագուհին, 65. Խապիսուն՝ Քատապայի թագաւորը, 66. Նիխարուն՝ Կառւանիի⁽¹⁰⁰⁾ թագաւորը, 67. Պազլու գշխոն՝ Իխիլումի թագուհին, 68. Խապազիրուն՝ Պուտայի թագաւորը, 69. ութը թագաւոր, այս գաւառի մէջէն, սպաննեցի, 70. զարիի պէս կամնեցի իրենց մարտիկներուն զիակները. 71. իրենց աստուածները, իրենց ինչքերը, իրենց ստացուած քները, 72. Փոխադրեցի գէպի Ասորեստան. Լալիէ՝ 73. Եատիի թագաւորը, որ զէնքերուս առջեն վախած էր, 74. իր անձին նկատմամբ (ունեցած) իր սարսափը, հարուածեց զինքը, և գէպի նինուէ, 75. եկաւ իմ ներկայութեան, և ոտքերս համբուրեց. 76. զթացի իր վրայ, և Պազիի այդ գաւառը, 77. իրեն յանձնեցի. 78. զօրութեամբը Աշուրին, Սինին, Շամաշին, Նապուին, Մարտուքին, Նինուէի Իշթարին, 79. (և) Արպէլայի Իշթարին, նուաճեցի բոլոր ամբարիշտ սասիները. 80. հրամանովը իրենց աստուածութիւններու՝ իշխանները հակառակորդներուն, 81. եղէզներու պէս (զորս) փոթութիկը կը ծոէ, 82. ծովարնակ թագաւորները, որոնց պատերն էին ծովը, 83. որոնց

ամբոցն էր հեղեղը, որոնք կը վարէին նաւ մը, կառքի⁽¹⁰¹⁾ մը պէս, 84. թիեր էին լծուած (հոն) փախանակ ձիերու. 85. վաշիէն լնկնուեցան, բարախնցին իրենց սըրտերը, և

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԻՒԱԿ

1. զգայուեցին⁽¹⁰²⁾ (իրենց) մազձը, չունէի ոչ մէկ մրցակից, իմ գէնքերը լնդդիմութիւն չէին գտներ, 2. և զիս նախորդող իշխաններուն միջն, ոչ ոք կը հաւասարէր ինձի. 3. անոնք, որոնք այպահած էին հայրերո՞ւ թագաւորները, և հակառակութեամբ լնդդիմագարձած, 4. Աշուրին՝ տիրոջն հրամանով, ձեռքերուս մէջ ինկան, 5. գժուարամատոյց պատեր, որանց քարերը փշրեցի, բրուախ անօթին պէս. 6. իրենց անթաղ մարտիկներուն զիակ (ները) կերցուցի գալիին. 7. իրենց պահուած ինչքերը Ասորեստան փոխզրեցի. 8. աստուածները՝ իրենց նեցուկները, իրերե աւար հաշուեցի. 9. ոչխարիներու պէս, քշեցի իր բարգաւաճ ժողովուրդը. 10. անոր, իր կեանքը փրկելու համար, ծովուն մէջտեղ, խոյն էր տուած, 11. իմ թակարդէն չի կրցաւ խուսափիլ, և չազատեց իր կեանքը. 12. աշխոյժ երիվարը հասաւ բազրիկները, 13. թաշունի մը պէս, լեռնէն որսացի զայն, և կապեցի իր թեածայրերը. 14. իրենց արիւնը, ճեղքուած (թուրքի) մը պէս, հոսել տուի լեռներու զառիթափէն.

ՏԱՍԵՐՈՐԴ ՏԱԽՏԱԿ

15. Առւթէները՝ վրանաբնակները, որոնց տեղը հեռու է, 16. ամպրոպի կատաղի բախիւնին պէս, խեցի իրենց արձանները. 17. անոնք, որոնք ծովը համարած էին իր (իրենց) ամրոցը, լեռը իր (իրենց) ամբութիւնը, 18. ոչ մէկը, խուսափիլ տուի ծուղակէս, 19. ոչ իսկ; զասաւիք մը փախաւ. 20. հրամայեցի որ, ծովայինները լեռներու մէջ, և լեռնայինները ծովու մէջ բնակին. 21. Աշուրի՝ տիրոջն հրամանով, իմ մրցակիցը ո՞վ կրնայ ըլլալ. 22. թագաւորութեան մէջ, կամ թագաւորներուն, հայրերուս միջն, 23. որո՞ւն իշխանութիւնը, փառաւոր էր իմինէն առ

շելի. 24. ծովէն, սապէս կը խօսէին իմ ոսովիները. 25. «Ա՞ւր կրնայ երթալ աղուտը, արեու առջեւէն» . 26. կլամը (և) Գութուն՝ ամբարտաւան իշխաններ, 27. որնք թշնամութեամբ պատասխանած էին, թագաւորներուն՝ հայրերուս. 28. Աշուրի տիրոջն զօրութեան մասին, զոր զործադրած էի բոլոր թշնամիներուս վրայ, 29. լսեցին, և ահ և սոսկում տեղաց իրենց վրայ, 30. որպէսովի, ոչ մէկ ստնձգութիւն (պատահի) իրենց լեռներու սահմաններուն վրայ. 31. իրենց պատովամաւորները⁽¹⁰³⁾, սիրոյ և խաղաղութեան համար, 32. դէպի նինուէ, իմ ներկայութեան զրկեցին, և 33. մէծ աստուածներու անունով երդուցան. Աշուր, Շամաշ, Պէլ և Նապու, 34. Նինուէի իշթարը, Արպէլայի Իշթարը, սոսկներուս վրայ, 35. յաղթականօրէն զիկարգելէն վերջ, հասայ և ես, իմ որտի փափաքին. 36. բաղմաթիւ թշնամիներու նուաճումին մէջ, 37. զորս, մէծ աստուածներու՝ տէրերուս ձեռնտուութեամբ, ձեռքերս էին զրաւած, 38. Ասորեստանի և Աքքատի տաճարները կանգնել տուի, և 39. արծաթով, սակիով պատեցի, և շողշղացուցի ցորեկուայ պէս. 40. այդ օրերուն, Նինուէի ճակտի պալատը, 41. զոր իմ հայրերը՝ նախորդ թագաւորներն էին կառուցած, 42. բանակատեղիի կարգաւորութեան համար, (և) մատակախաչերու պահպանութեան, 43. ջորիներ, կառքեր, զէնքեր, պատերազմի պիտոյք, 44. և թշնամիին աւարը, ամէն տեսակի, 45. զորս, Աշուր՝ թագաւորը աստուածներու նուիրեց իրեկ թագաւորութեանս բաժինը, 46. ձիերու հոգածութեան (և) կառքերու զործածութեան համար, 47. այդ վայրը, շատ փոքք էր ինձի համար, և երկիրներու ժողովուրդները, 48. աղեղիս կողովուածը, իրենց բերել տուի մարկեղը (և) աղիւսի կաղապարը, և 49. (չայրուած) աղիւսներ պատրաստեցին. Այդ պղափիկ պալատը, 50. բոլորովին քանդեցի, և ընդարձակ հողամաս մը, 51. իրեկ յաւելուած, զաշտերէն յապաւեցի, և 52. աւելցուցի անոր վրայ կրաքարով, տոկուն լեռներու քարով, 53. նետեցի իր հիմը, և զարատափ մը լեցուցի. 54. ժողովեցի Հիթիթի թագաւորները և անդր-գետի⁽¹⁰⁴⁾

Ն Օ Թ Ե Բ

85. Winckler կը նոյնացնէ զայն արական Wahabին հետ:
86. Daggas յատուկ անուն մը չէ հոս, այլ հաստրակ, steinblock «քարակատոր» նշանակութեամբ, մես Poebel, Mitteilungen der Vorderasiatischen Gesellschaft, 1921, էջ 36:
87. կարգու՝ իջ-իբ «broken», և ոչ թէ R. C. Thompsonի արտապրութեամբ տի-իբ «the choice (product)», որովհետեւ, ուրենական պրոդյուսեր, ունի նաև իջ, իջ, վանկային-ձայնական արժեքները, Chrestomathie Accademie, Paul Naster, Louvain, 1941, էջ 14.
88. Bit tabti առաջին երկիր, սուժ. E-Mun, ելպուրզ լեռներու (Պիզնի, Տէմազին) հարաւային-հարաւարեւեան կողմը կը տարածուի, զոր թազգաթփազասար երրորդ, իրրե հրախային սահմանը իր կայսրութեան կը միշտանիէ, Zeitschrift für Assyriologie, 1936, էջ 183.
89. մատு Ba-a-zu, Ա. Գրական Ե Հ Յ է LXX Պու, երես. XXV, 23, El-Djofի և Teimaի կամ el-Elaի միջն. Revue Biblique, 1911, էջ 104. Ludwig Koehler, Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1948, էջ 113.
90. անու Ka sabiti «Ալիթի բերան» վարդակոյն քար մընէ, կարմիր զոյնով, սուժ. չ'ka-gi-nà, արիւնաքար (hématite). R. C. Thompson, A Dictionary of Assyrian Chemistry & Geology, Oxford, 1936, էջ 87.
91. Ugaru աքքատացած ճեն է սկզբանական սումերական ա-գարի:
92. մատு Ha-zu-ս, բաղդատել Ա. Գրական Ե Հ Յ է LXX Աշաւ, Ծնն. XXII, 21. Forrer կը նոյնացնէ զայն El-Hasaի հետ, Nedschdի, Պարսկական-ծովածոցի և Բարելոնի միջն, Reallexicon für Assyriologie, համ. I, 1932, էջ 441.
93. անու Shaggilmut այն քարն է որ կը փրթի երկնքէն, որոտախառն անձրեի մը ընթացքին, պարունակուած լլլալով միջին երկնքի մէջ, պարսաքարի մը կտրուած քով, և թերեւ իր ժահացու յատկութիւններուն համար, ամանուայ խաղողի կուտ» grape stone of death կարելի է թարգմանել զայն, «օթերեւութաքար» «երկնաքար» meteorite, կամ «չանթ», կայծակ» thunderbolt, անոր

գիւրիմաց բացատրութիւնն է, R. C. Thompson, A Dictionary of Assyrian Chemistry and Geology, Oxford, 1936, էջ 112:

94. ամէ Ki-i-su, հաւանաբար արաբական ծագումով Հին Հին, Revue Biblique, 1911, էջ 209:

95. ամէ Ak-ba-ru, հաւանաբար արաբական ծագումով Հին, R. B. 1911, էջ 209:

96. Il-pi-a-tu F. Hommel կը նոյնացնէ զայն, Պաղումէսսի Օլափիային հետ. Ethnologie und Geographie des Alten Orients, München, 1925, էջ 559:

97. Man-sa-ku, հաւանաբար արաբական ծագումով Հին, R. B. 1911, էջ 209:

98. Ma-ga-la-ni, արաբական հողամաս մըն և որ կը նոյնանայ Պաղումէսսի Տախարիներուն հետ. Պաղումէսս կը զետեղէ Տախարիները Մարիթա լեռներու հիսուսոր, այսինքն Աւատի-Էտ-Տավասիրի աջ ափին վրայ գտնուող ամրող հողամասը. Trude Weiss Rosmarin, Aribi und Arabien in das Babylonisch-Assyrischen Quellen, Journal of the Society of Oriental Research, էջ 1, 1932, էջ 35:

99. մատு Di-ih-ra-a-ni, ըստ Glaserի, յա-

mamaի հարուակողմը, հաւանաբար Wadi-ed-Dawasirի մէջ. Skizze der Geschichte und Geographie Arabiens. Berlin, 1890, էջ 268.

100. մատு Ga'-ս-ս-նի, արաբական ծագումով Հին, Zeitschrift für Assyriologie, 1936, էջ 184:

101. անու Narkabtu, երր. מְרַכֵּב, արաբ. حَمَّال, ասոր. մարակաբ, marakabut, արամ. սուժ. ցիհ Gigir խորհրդանիին է:

102. Ma'u բայարմատէն, որ մաղձի գոխումին համար կը զործածուի, F. Küchler, Beiträge zur Kenntnis der Assyrisch-Babylonischen Medizin, Leipzig, 1904, էջ 42:

103. ամէ Mar-shipri, սուժ. קִינְגִּיאָה խորհրդանչերէն կը բաղկանայ:

104. E-bir-nari կը ցուցնէ եփատի արեմտեան կողմը զանուող բուրու երկիրները, ԱՆՈՒՇՈՒՐՆ ԱԲԴ. ՀԵՂԱՆԵԱՆ

(Եարունակելիք 4)

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՂԻՇԵ ՊԱՏՄԱԳԻՐ ԵՒ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՅԱԻՆԼՈՒԱԾ

ՄԱԶԴԻԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՈՐ ԴԱՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որմիզդին և Արհմին ընտրած 6 Ամշապանդները, Մազդէականութեան մէջ ծնունդ առած են: Որմիզդին կողմէն ընտրուած առաջին չորս Ամշապանդները աշխարհիս քարոյական քարութիւնները, իսկ երկու վերջին Ամշապանդներն ալ նիւթական բարութիւնները կը քարացուցէին: Ամշապանդները, ողիներու անձնաւորութիւններն էին, որոնք՝ Անուրամազգային կամ Որմիզդին գլխաւոր խորհրդականներն ու օժանդակներն էին:

1. Վօհու-Մանօն, «վէհիմաց» «քարի ողին» ողի մը կը խորհրդանշանակէր, որ ամենուրեք բարութիւն կը սփոէր: Այս ողին՝ Մազդէականութեան մէջ միւնոյն ժամանակ հաշտութեան, համաձայնութեան և համերաշխութեան ողին էր: Ան՝ ապրող բոլոր էակները ամէն տեսակ չարիքներէն, պատահարներէն կը պահպանէր: Ան՝ մարդոց ուղղութիւն և ճամբայ ցոյց հուտար, զանոնք գէպի բարին առաջնորդելու համար: Ան՝ մարդկային սիրաերէն աղտատութիւններ, գէշ և յոսի մտածութները, գէշութիւններ հեռու կը վանէր: Ան էր, հօտերուն և արջաներուն պահպանը և աւանդութիւնը անոր կ'ընծայէր իրբե ստեղծիչ հօտերու և արջաներու:

2. Աշա-Վահիստան, սրբութեան և ուղղութեան ողին էր: Ան՝ ճշմարտութիւնը, սրբութիւնը և օրէնքը կ'անձնաւորէր: Իր զօրութեան և հանճարին չնորհիւն էր որ օրէնքները կը ծնէին, կը ծաղկէին և կը զարգանային և վերջապէս կ'ընդհանրա-

նային: Ան միւնոյն ժամանակ, գլխաւոր ներկայացուցիչն էր պաշտամունքի պաշտօնին, զոհերու և զոհագործութեան դործերուն և առաջծառ կ'ընէր: Ան՝ յարատութիւնները և պայծառ կ'ընէր: Ան՝ յարատութիւնները չար ողիներուն գէմ կը մաքառէր և իր պատերազմներու և աղօթքներու չնորհիւն անոնց կը յազթէր: Ան՝ կը բժշկէր և կը գարմանէր բոլոր հիւսնդութիւններն ու ցաւերը: Ան՝ վնասակար և չարագէտ հոգերն ու փոթորիկները և գոյութիւն ունեցող բոլոր մոլութիւնները կ'անհետացներ: Ան՝ ի մասնաւորի Սասանեանց Հարստութեան շրջանին, կրակը, հուրը անձնաւորող ողին եղաւ:

3. Խշաթրա-Վէրիա-ն, որ թագաւորութեան, փափաքուած ճշմարտութիւն ողին էր, կաթաներու կամ Օրհներգութիւն, ներու մէջ և Զօրութիւն և կամ և Տէր և կը նշանակէր: Իսկ Աւեստային մէջ, և Ամշապանդներէն մին էր, որ՝ զօրութեան ողին կ'անձնաւորէր: Ան՝ մետազներու և հանքերու վրայ կ'իշխէր, ան՝ երրեմն ալ քարութիւնը, զթութիւնը և ողորմութիւնը կ'անձնաւորէր:

4. Սպեհնգա-Արամէյտի-ն «Սպանդարամետ», որ՝ կատարեալ մտածողութիւն կը նշանակէ: Յիշեցնենք թէ, ան միակ իշական աստուածութիւնն էր: Այս ողին, ամենէն հիներէն ըլլալ կը թուի: Իսկ կաթաներու մէջ ան անձնաւորուած էր, որ սիմաստութիւնն կը նշանակէ: Իսկ կաթայական օրհներգութեանց մէջ, ան երկիրը կ'անձնաւորէր, որ արգասարեր զօրութիւն մ'ունէր ստեղծագործութեան մէջ:

5 և 6 Ամշապանդները, Զօրվագատը և Ամերեգատը, «անմահութեան» և «հանգերձեալ կեանքի» ողիներն էին: Կաթաներու մէջ, Ամերեգատը միայն զործածուած է, հանգերձեալ կեանքը և ապագայ անմահութիւնը նշանակելու համար: Երկուքն ալ ցոյց կուտան գրախտին բարիքներուն մեծութիւնը, որ արգալներուն միայն կերապահուած էր: Ասոնցմէ գուրս կային նաև Փիզիքական աշխարհին ողիները, որոնք 8 հատ էին: Կային նաև մթնութորտային ողիներ, որոնք 4 հատ էին: Կային նաև Ջրային ողիներ, որոնք ջուրերու վրայ կը հոկէին, զանոնք վնասակար միջատներէ և ճճիներէ ու զանազան աղ-

սոստութիւններէ պահելու և պահպանելու համար, որոնք Հ հատ էին:

Բաց աստի կային նաև բազմաթիւ երկրային ոգիներ, բուսական աշխարհի սպիներ, որոնք բուսականութեան ուժ, զօրութիւն և կեանք կուտային:

Պ.

ԶՐՈՒԱՆ ԵՒ ԶՐՈՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սասանեանց Հարստութեան ըրջանին, ի մասնաւորի Յազկերտ Բ. թ թագաւորութեան (438-457 Յ. թ.) ժամանակ, Զրուանականութիւնը տիրող պետական կրօնքն էր Պարսկիներուն: Աւեստային մէջ, Զրուանականութիւնը վարդապետական դրութիւն մը չէր ըստ ինքեան, բայց ժամանակի ընթացքին, Աքրիմնեանց Հարստութեան ըրջանէն սկսեալ, տակաւ առ տակաւ կրօնական վարդապետութիւն մ'եղաւ: Աւեստային մէջ, «Զրուան Աքարանա» (= Անսահման ժամանակ) իմաստովք: Խոկ Կաթո-ներու մէջ, Զրուանականութեան մասին աղօտ և մթին ըրբանումներ և գաղափարներ կան, կերպով մը բարի և չարի ոկզբունքներ, Բարին (Պօնու), Զարը (Աքա), Սուրբը (Արենդա), Նախայարձակը (Անկրա) են.:

Կաթո-ներու մէջ, բնական հակառակութիւն և ընդդիմութիւն մը զոյութիւն ունի գործարանաւոր և անզործարանաւոր, նիւթական և հոգեկան, շարժուն և անշարժ, տեսական և փոփոխական գոյացութիւններու միջև: Հակառակ ալիրոզ աղօտ և մշուշապտա գաղափարներուն, հոն՝ Անհորամազգան (Մեծ գիտունը), ստեղծիչ մը կը ներկայանայ բոլոր զոյացութեանց, լոյսին, խաւարին, քունին, արթնութեան, առաւօտեան, կէսօրուան, գիշերուան և լն.։ Անկրա-Մէնեռուն (Արհմիը, Ահրիմանը), գեռ յատուկ անձնաւորութիւն մը չէ: Մատանան հոն պարզապէս զրուժ մըն է, խարզախ, խարերայ, չար, լիւասող և վլասակար գել կը ներկայանայ:

Յետնագոյն և վերասրբագրեալ Աւեստային մէջն էր որ, Անկրա-Մէնեռուն (Արհմիը), սատանաներու սատանայ, գներու դե, բոլոր գեերուն գերազոյն պետը կը իշուի: Բաւական երկար ժամանակ անց-

նելէն վերջն էր որ, Աւեստային հիմնական և որոշ վարդապետութիւնը փոխուեցաւ և վերջապէս երկարմատեան (Dualiste) վարդապետութեան յանգեցաւ: Զրուանով, Զրուանականութիւնը նիւթականի վերածուեցաւ և Զրուանը աստուածներու հայր եղաւ: Զրուան, «որ թարգմանի բախտ կամ փառք» 1000 տարի զոհ կը մատուցանէ, Արմիզդ անունով որդի մը ունինալու համար: Մինչեւ Զրուան իր ար ժամանակութեան մէջն էր, Արմիզզը և Արհմիը (Խարաման), իրենց հօրը արգանդին մէջ յղացան:

Զրուանին խորհուրդը Որմիզզին յայտնվելով, ըստ որում ով որ իր հօրը առջեւ ամենէն առաջ գար, Զրուան զայն թագաւոր պիտի կացուցանէր: Արմիզդ անզգութեամբ իր եղբօրը կը յայտնէ իրենց հօր որոշումը, որով՝ Արհմին աւ իր կողմէն տեղեակ կը մնայ իր հօրը որոշումն: Այս քանը իմանալով, Արհմիը իր հօրը որովայնը կը ծակէ և ամենէն առաջ իր հօրը առջեւ կ'անցնի և կը ներկայանայ անոր: Արհմիը խաւարային և ժամանակու կը ծնի, խոկ Որմիզզը՝ անուշանոս և լուսաւոր կը ծնի: Զրուանը, չի կրնար իր ուխտը գրգել և ըրել: Զրուան, իր խոստմանը համաձայն, 9000 տարուան ժամանակամիջոց մը կը շնորհէ Արհմինին և անոր կը յանձնէ իր թագաւորութիւնը, պայմանաւ որ, երբ այդ 9000 տարուան ժամանակամիջոցը լրանայ, Զրուանը Արհմինէն պիտի առնէր այդ թագաւորութիւնը և անոր եղբօր Որմիզզին պիտի յանձնէր զայն: Ուստի, Որմիզզ և Արհմի, Զրուանին երկու որդիները, մին՝ բարի, միւսը՝ չար, մին՝ գեղեցիկ, միւսը տգեղ, մին՝ լուսաւոր, միւսը խաւարային, մին՝ անուշանոտ և միւսը՝ ժանտահոտ սկսան գործունէութեան և արարչազործութեան «Յայնժամ սկսան Արմիզզն և Արհմին առնել արարածը. և ամենայն ինչ՝ զոր Որմիզզն առնէր՝ բարի էր և ուղիղ, և զոր ինչ Արհմին գործէր՝ չար էր և թիւր» (Եղնիկ, եղծ գործէր՝ չար էր և թիւր) (Եղնիկ, եղծ Աղանդոց, եղծ Քէշին Պարսից, Գիրք Բ. Ա. հատուած): Ուրեմն, Զրուանը Զրուանականութեան մէջ, թէ՛ հայր և թէ՛ մայր կը ներկայանայ և կը գործէ, և որ ծնունդ կուտայ Որմիզզին և Արհմինին, զանզի՝ կ'ըսուի Արհմինչ չե բնաւ էր ինչ ոչ երկինք և ոչ երկիր»:

Որմիզդ, ստեղծագործութեան մէջ իր կողմէն գեղեցիկ արարածներ ստեղծելէն վերջ, չկրցաւ լոյսը ստեղծել, այս պատճառաւ դեերուն հետ սկսաւ խորհրդակցիլ, խորհրդ և միջոց մը ուզեց գտնել և յիրաւի Որմիզդ յաջողեցաւ «Արդ եթէ իմաստուն էր, ընդ մօրն մտանէր, և արեգակն որդի լինէր. և ընդ քենն անկանէր, և լուսին ծնանէր, և պատուէր տայր՝ զի մի ոք զխարհուրդն ի վեր հանցէ» (Եղնիկ, նոյն թ., հատուած): Մէկ կողմէն Որմիզդ ի բնէ բարի էր և բարի բաներ ստեղծելու հատամուտ եղաւ, միւս կողմէն Արհմը չար էր և չար բաներ ստեղծելու աշխատեցաւ, իրեւ չար նկարագիր ունեցող մը «Որպէս և զմիւս ևս ասեն՝ թէ Արհմնն ասաց, ոչ եթէ չկարեմ առնել բարի ինչ, այլ չկամի՞մ. և առ ի հաստատուն զբանն առնելոյ՝ բար սիրամարդ: Տեսանես զի կամօք է չար՝ և ոչ ի ծնէ» (Եղնիկ, նոյն թ., հատ.): Որմիզդ ստեղծեց երկինքը, երկիրը, աստղերը, մարդիկ, անտառները, ծառերը, ջուրը, հովը, կրակը և բոլոր բարութիւնները, վերջապէս ինչ բան որ բարի է: Իսկ Արհմնը ստեղծեց չարը, չարերը, դեերը, ստանաները, զարի զագանեները և կենդանիները, վիշապները, օձերը, կարիքները, ճճիները, խաւարը, հիւանդութիւնները, մահը, վերջապէս ինչ որ չար է: Սասանեանց Հարուտութեան շրջանին, Զրադաշտականութիւնը բոլորովին ալլափոխուած կերպարանք մը կը ներկայացնէր, Զրուանականութիւնը կամ երկարմատեան Վարդապետութիւնը էր Պարսկաստանի մէջ տիրող կրօնքը, որ ողբալի վիճակ մը կը ներկայացնէր արդարեւ, ինչ որ ճշմարտութեամբ կը ստատիւրացնէ և կը ներկայացնէ մեր մեծ իմաստուէր Եղնիկ կողբացի Վարդապետութիւնը էր Պարսկաստանի մէջ տիրող կրօնքը, որ ողբալի վիճակ մը կը ներկայացնէր արդարեւ, ինչ որ ճշմարտութեամբ կը ստատիւրացնէ և կը ներկայացնէ մեր մեծ իմաստուէր Եղնիկ կողբացի Վարդապետութիւնը էր Կրօնքին մասին կը խօսի և կ'ըսէ աեւ Քանդի Ընդ Քրոնք Զին կրօնքն, երբ բեմ Զայն Ասեն, Եւ Այնու Խարեն. Եւ Երբ բեմն Զայս, Եւ Սովին Պատրեն Զախմարս» (Եղնիկ, նոյն թ., հատ.): Եղիշէ՝ Զրուանը պիեծն Աստուածածն կը կոչէ, մինչդեռ Եղնիկ Զրուանը այսպէս կը սահմանէ «Զրուան ոմն անուն էր, որ թարգմանի բախտ կամ փառք» (Ա.). Տօքթ. Նազարէթ Տաղաւարեան և Հայոց Հին կրօններ» զիրքին մէջ (էջ 40), Եղնիկին կողմէն Զրուանին «բախտ» կամ «փառք» թարգմանութիւնը սխալ,

իսկ Եղիշէինը, Զրուան անունին բուն ոնեցած իմաստէն աւելի, անոր աղաթարգմանութիւն մ'եղած ըլլալը կը չեշտ Դամակիրոսի վկայութեանը համաձայն «Զրուան» կամ «Զարուան» անունը, մը գերուն մէկ մասը «Միջոց» կամ «տարածութիւն» կը հասկնար, իսկ ուրիշներ անունով անսահման ժամանակո, «Յաւտենական ժամանակ» կը հասկնային Այժմ ստուգուած է որ, Զրուան անունը, «Անսահման ժամանակ» կամ «Յաւտենական ժամանակ» կը նշանակէ: Բնականարար Եղնիկ կողբացին օգտուած է թէոդոր Եպո. Մասսուեստացիի (350-428) զրութիւններէն, որոնք՝ մոգութեան որինաց կրօնից մասին գրուած էին: Եղիշէին երկրորդ Յեղանակին մէջ, Միհրներսէն հազարապետին կողմէն Հայոց գրուած նամակի մէջ, 9000 տարուան դէմ 1000 տարի զըստած է, ասիկա աւելի զըստական սխալը ըլլալը կը թուի: Որմիզդի և Արհմնի միջնեղած կուիը 9000 տարի տևած է: Պէհանթունի քարգին վրայ այլեւոյ արձանագրութեանց կարգին հետեւեալ արձանագրութիւնն ալ գտնուած է ժամանակին: Անուրամազդան, գերագոյն և կայծակնարեւ ստուգուած մըն է, ան է որ ստեղծած է երկրը, երկինքը, մարզը . . . ան է որ Դարեհը թաղաւորեցուցած է, շատերութեակ տէրը . . . :

«Անուրամազդան ինձի զօրութիւնը բարձ է, Անուրամազդային կամքովն է որ բանական յազթած է ալլափամբ բանակին . . . ինչ որ ես կ'ընեմ, ես Անուրամազդային կամքովը ըրած եմ և են. ևն.:

Փալով Անուրամազդայ անունին ստուգարանութեան, ան՝ երկու մասերէ կը բաղկանայ, Անուրամազդային կամքովն է որ բանական յազթած է ալլափամբ բանակին . . . ինչ որ ես կ'ընեմ, ես Անուրամազդային կամքովը ըրած եմ և են. ևն.:

Փալով Անուրամազդայ անունին ստուգարանութեան, ան՝ երկու մասերէ կը բաղկանայ, Անուրամազդային կամքովն է որ բանական յազթած է ալլափամբ բանակին . . . ինչ որ ես կ'ընեմ, ես Անուրամազդային կամքովը ըրած եմ և են. ևն.:

Անուրամազդան պարզեցնէր բաշխող չառուած մը կը ներկայանար: Ան՝ լոյսի, մաքրութեան, ճշմարտութեան, հաւատարմութեան, կեանքի բարգմազան պարզեցնէր բաշխող չառուած մը կը ներկայանար: Ան՝ սուրբ մըն էր, «Ամենասուրբ էութիւն» մըն էր: Ոչ ոք զայն կրօնար խարել: Ան՝ «Ամենապահան» և «Դատաւոր» էր:

իրեմն Ահուրամազգային «Ամենագէտ թագաւոր» , «Մեծ լոյս» տիտղոսները առուեցան : Ենովայէն զատ , ոչ մէկ աստուածութիւն միաստուածութեան մօտեցած էր , որքան Ահուրամազգան : Ահուրամազգայ անունը , գարերու ընթացքին , այլեւայ աշաղաղումներ կրած է , Արամազգա , Արամազէն , Օրմազէն , Օրմուզդ , Արամազդ , Արմազ , Որմիզդ ևն :

Իսկ Սասանեանց Հարստութեան ժամանակ , Ահուրամազգան «Ամենագէտ տէր» ը Հօրմիզդ շահար կամ Արմիզդ եղաւ , իսկ անկէց վերջն ալ՝ Հիւրմիւզ յար : Արեւ , իրրե . Արմիզդի արարած , իրրե կեանքի ալբիւր Պարսիկներէն կը պաշտուէր , վասունդի՝ արեւ , Արմիզդը կ'անձնաւորէր , այդ իսկ պատճառաւ Պարսիկները արեգական պաշտօն կը մատուցանէին և կը պաշտէին զայն : Պարսիկներէն առաջ ալ , նախական ժողովուրդներու մէջ արեւը^(*) պաշտամունքի և երկրպագութեան առարկայ եւ-

(*) Արեւ , լուսաւոր աստղն է որ մոլորակային կերպունական դրութեան մը կեզրոնը նկատուած է , ան է շարժիչ զօրութեան կեղրոնը և երկրիս և միւս մոլորակներու շարժման կանոնաւորիչը : Հերեղէն տաքութեան և լոյսի ազրիւրն է համայն տիեզերքին և համագոյքին : Արեւուն երկրէն ունեցած հեռաւորութիւնն է չուրջ 150 միլիոն քիլոմէթր և երկրէն 1,300,300 անգամ

դած էր : Պարսիկները սովորութիւն ունէին , ըստ դենին իւրեանց , արշալոյսէն առաջ արեգական աղօթք և պաշտօն մատուցանելու : Կը հաւատային թէ՝ իրենց աղօթքին չնորհիւն է որ արեւը կը ծագէր և կը լուսաւորէր բոլոր տիեզերքը : Միհրի պաշտօնունքը տարրերէր էր արեգական պաշտամունքէն , սակայն Արեւապաշտութիւնը և Միհրապաշտութիւնը իրարու հետ չփոխուեցան :

Պարսիկները , ըստ Եղիշէի , Ե . Դարուն 5 կէշտերու կը բաժնուէին , որոնցմէ իւրաքանչյւրը իր ուրոյն օրինագիրքը ունէր : Այս 5 կէշտերէն դուրս կար նաև մոգկետը «բայց արտաքոյ սոցա է և այլ վեցերորդ , զոր Մոգպեան կոչեն : (Ը. Յեղ . էջ 276):

Մազդէական կրօնքին յիշեալ 6 բաժանումները իրարմէ ինչ զանազանութիւններ ունէին , գժբախտաբար այդ մասին եղիշէն կը լուէ :

ՊԱՐԴԵՒ ՎՐԴԻ . ՎՐԹԱՆԻՍԵԱՆ
(ԳԵՐՁ 14)

աւելի մեծ է : Բալոնիացի կոպեանիկոս առաջաբանէն (1473 - 1543) առաջ , կը կարծուէր թէ՝ արեւն է որ երկրիս շուրջ կը զառնար , մինչդեռ յիշեալը ցոյց տուած է թէ՝ երկիրն է որ արեւուն շուրջը կը զառնար : Ան ապացուցած է որ , մոլորակները կրկին շարժումներ ունին , մինչ իրենց վրայ , իսկ միւսը արեւուն շուրջ բոլորը :

Մ Տ Ա Շ Ո Ռ Ո Ւ Մ Ն Ե Ր

Մարդուն , անհատական եւ ընկերային կեանքին զարգացման եւ կատարելազործութեան երեք ազգակիցերէն մեկն ու առաջինը Հաւայան է . միւս երկուն ըլլալով Յայ : Ասոնք Քրիստոնեայ մարդու եւ Քրիստոնեայ ընկերութեան բարոյական դաստիարակութեան համակառութեան պայման :

ԲԱՐՁԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՒ

X

Կրօնին ու բարոյականը եւկու վերամբարձիկ զազարներ են , որոնք նոգեկան լուսափայլ բարձրութեան մը վրայ զիւար կ'ողջունեն :

X

Մարդուն կարողութեանց ներդաշնակ զարգացումն ու զարծակցութիւնն է որ կը կանգնէ իր նոգեկան անխակտելի տաճարը , որուն սեղանին վրայ կրօնին ու բարոյականը , համաօւնչ բուրումավ ու համընքաց վերացումով կը սպասարկեն :

ՊԱՏՄԱ-ԳԻՏԱԿԱՆ

ԶՈՅԻ ՈՒ ՄԱՏԱՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՒԱՆԴ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Զոյի մատուցանելու սովորութիւնը ծառաթ է քրիստոնէական մատաղի սովորութենէն։ Կիրք Ելիցին մէջ զրուած են հետեւալները։ — «Բու երկրիդ առաջին երախայրիքը քու Տէր Աստուծոյդ Տունը տեսնես։ Երախայրիք բառը կը նշանակէ առաջին բիրք կամ առաջին պատուղ։ Հին Հայերը թէ՛ հեթանոսական ու թէ՛ քրիստուցանելու հնաւանդ ոսվորութեան։ Իր զոհարերուող կենդանիներ կը միշտակուին պիտուն կամ ոչխար, քու ու եղօ։ Այս իշտակութիւնը կ'ընէ Հինգերորդ զարումիր զրովներէն Յոհանն Մանդակունին իր «Ճառաքարին մէջ, Եօթներորդ զարու զրովներէն՝ Զենոր Գլուկ, իր «Պատմութիւն Տարօնոյ» Երկին մէջ կ'աւանդէ թէ Տրդատթագաւորը մատաղ ըրած էր՝ սովիտակ զըմարակներու, նոխազներու ու զանոնու կներու բաւական մեծ բազմութիւն մը։ Զոհի համար նշանակուած անասուններուն գոյնը պէտք էր անպատճառ սպիտակ եղած ըլլար։ Մկիզքի գարերուն, այսպիսի սպիտակ անասունները պէտք էին ո՛չ միայն սպիտակ ըլլալ, այլ նաև արու, ինչպէս որ սովորութիւն էր նախ Յոյներու ու Հրեաներու մէջ։ Բայց Միջին գարուն, Հայկական զոհերը կրնային որձ կամ էզ ըլլալ, կ'ըսն Տարօնացին ու Ներու Շնորհալին։ Բայ Մանդակունին, զոհերը պէտք էին ըլլալ «զիր և ուղիղ», որպէսզի «զանօգուան և զվիտն» ազքատներու չի մատուցանուէին։ Մանդակունին կը հետուի Գրիգոր Տաթեացին, որ իր «Գիրք Հարցմանց»ին մէջ կ'ըսէ թէ, ազոները պէտք են ըլլալ ընտիրու զիր։ Զոհի անասունը պէտք էր արգար վաստակի արդիւնք ըլլար, ու ո՛չ զողցուած կամ ուրիշէն յափշտակուած կենդանի մը։ այսպէս զոհը «պիղծ» պիտի համարուէր։ Մատաղին նիւթը՝ լոկ անասուն չէր

ըլլար, այլ նաև կրնային նուիրուի ու Տէկամ լինվելի բերքեր, ինչպէս զինին, Ոյտականչական պարագան կը վկայուի Մատակունին ու Սահակ Պարթիւն և Տարնացին։ Մանդակունին կը թուէ «կալոյ և հնձանի» նուէրները։ Սահակ Պարթէն կխօսի «Պառուղ յամենայն արթուեաց, առաջին արժամեաց, այսինքն, լրնարոյն։ Ղեղծցին կաւք ցորենոյ և իւզոյ բառերով իսկ Տարօնացին իր «Թուղթ» առ Թէստիստէնին մէջ կ'ըսէ որ նոյն սովորութիւնը իր օրով կը տիրէր Հայոց մէջ։ սղի ամենայն պատղոցն տան զպատարագս Աստուծոյ։ Այս սովորութիւնը աշխարհիս ստեղծագործութենէն իր վեր զոյութիւն ունէր, որովհետեւ ըստ Աստուծաշունչին՝ «Կայէն երկրի պառուղէն Տիրոջ ընծայ բերած էր։ Հին Յոյները, Եղիպատացիներէն ու Հովմէտցիները, Երկրի պառուղներէն նուէր կը բերէին իրենց աստուածներուն, Երրեմն զինին ալ կրնայ ընծայարերուի։ Հայկական այս հին սովորութիւնը կը փաստուի հին Մաշտոցներու Օրհնութիւններէն։ Գինիին նուիրումը կատարեալ հեթանոսական էր, ու այդ պատճառաւ միր առաջին վարգապետները ընդունեցին այս սովորութիւնը։ Հելլեններն ալ զինին կը մատուցանէին։ Հոմերոսի «Իլիական»ին մէջ կը հանդիպինք Աքիլլէսին՝ որ գետին շարունակ զինի կը թափէր, մինչ կ'այրէր Պատրուկէսին մարմինը։ (Տես «Իլիական» էջ 416)։

Զոհը ունէր իր մասնայատուկ կանոնները։ Տաթեացին կը լիշտակէ հետուեալները։ — Պէտք էր որ կենդանին մորթողը ըլլար «արու» աշխարհական մը ու «հաւատացեալ» մը։ Օրէնքը կ'արգիւէր կին, ներքինին անհաւատն ու քահանան։ Որովհետեւ կինը ու ներքինին անկատար մարդիկ էին, անհաւատը՝ անարժան անձ էր, իսկ քահանային համար անպատեհ էր արիւն թափէր։

Զոհուած կենդանին պէտք էր ըլլար լենդանիր վիճակի մէջ և ոչ թէ ամեռած»։ Խոր արիւնը, շունչը ու ջերմութիւնը յէտք էր այնպէս մը եղած ըլլար որ կատրելապէս պալած չըլլային զոհի պառն, այլապէս այդ զոհը ուտելի չէր համարուէր։

Անսունը մորթելու գործածուած զէն-քը պէտք էր սուր ու երկաթեայ գործիք չ մը ըլլար, ու ո՛չ որեէ ուրիշ զէնք՝ որսվածու միւս զէնքերը չէին կրնար սուր երդ կաթի մը չափ արիւն քամել։ Անսունին բլուխը պէտք էր մարմինէն անջատել։ ո Զոհի արարութիւնը ու ճաշասեղանները ոտելի կ'ունենային քանի մը առիթներով։ Ն Մարտը։ Նախնիք սովոր էին քրիստոնէաց կան գթասիրութեան զաղափարով կամ Աստուծոյ խոստացուած ուխտին պատճառաւ, կամ ննջեցեալներուն հոգիներուն ի լիշտակ անասունները մորթել, և ուրիշ կերակուրներ պատրաստել ու բազմաթիւ հաւատացեալներ հրաւիրելով՝ անոնց կերակուր տալ։ Այս կարգի ճաշերը մատաղ կը կոչուէին։ Հրեաները կը հետեւէին այս սովորութեան։ Մատաղը նաև պատարացով կը կոչուէր։ Որուն իմաստը առնուած էր Հին Կտակարանէն՝ իր Աստուծոյ ընծայուած նուէրներ, որովհետեւ աղքատներու համար եղած նուէրները։ Աստուծոյ նըւիրուած կը համարուէին։

Մատաղը կը կոչուէր նաև օգենում, որուն իմաստն էր՝ այլոց օգտին համար անասուն մորթել, որուն պատճառաւ կը կոչուի նաև «Պատարագ զէնման»։ Միթիւար Գոշ այս բառը կը գործածէ իր առակներուն մէջ։ Զինումի սովորութիւնը կը լիշուի Յոդհան Մանդակունիէն, Տարօնացիէն ու Շնորհալիէն։ Երբեմն պատարագ ու զենում բառերուն տեղ գործածուած է «ողջակէզօ բառը, որ Հրէական սովորութիւն մըն էր, որովհետեւ Հայերը կիզելու սովորութիւնը չունէին»։

Պատարագ ու զենում բառերուն տեղ հիները գործածած են նաև «ազաթօ բառը որ Յունարէն «Աղապի» (չշշու) բառէն առնըւած է ու կը նշանակէ սէր ու ողորմութիւն։ Միխթար Գոշ ազաթը կը լիշատակէ պյառուրս ագապից, իսկ Տաթեւացին զայն կը լիշատակէ «ազաթօ մատաց» բառերով։ Աղապի կը ներկայացնէ բուն իսկ ողորմու-

թեան ճաշը, որ պէտք էր միայն կարօտեալներուն տրուէր, իսկ պատարագը՝ կը սահմանէր իրը եկեղեցիներուն տրուէլիք բաժինը։ Այսպէս, կը գիտենք թէ հին Հայերը մատաղ կը համարէն պատարագը, զենումը ու աղապի, որ պէտք էր բալլուէր եկեղեցականներուն ու կարօտեալներուն համահաւատար կերպով։ Նոյնը կը պահուէր նաև հեթանոս Հայերուն մօտ, ու քուրմերը զոհին կարեոր մասը առնելէ վերջ, կրնային մաս առ մաս կարօտեալներուն բաժնել։ Հեթանոս Հայաստանէն գատ, Հեթանոս Յաւնաստանի ու Հռովմի մէջ ևս կային զոհի առթիւ կրօնական ճաշեր, որոնք այլ և այլ առիթներու առթիւ՝ ու մանաւանդ յաղթանակներէ վերջ կը սարքուէին։

Հեթանոսական այս հին սովորութեան քրիստոնէական մասը, մատաւ քրիստոնէական սովորութիւններուն մէջ ու նոյնացաւ պատարագի իմաստին հետ։ Հին ժամանակներուն՝ բոլոր քրիստոնէանները հաւաքարար ճաշելու սովորութիւնը ունէին, ու իրաքանչիւր անձ իր կերակուրը կը բերեր եկեղեցիւ։

Արեմաեան աղգերու մէջ, այսպիսի զոհերու առթիւ տեղի կ'ունենային բազում զեղծումներ ու զեղխութիւններ ու այս պատճառաւ եկեղեցական առաջին Հայրերը՝ Դ. գարէն սկսեալ պայքարեցան զոհի գաղափարին դէմ։ Մատաղի սովորութիւնը հետզհետէ անոնց մէջ չնջուելով միայն Հայոց մօտ սկսաւ շարունակուիլ։ Ներսէս Շնորհալիի ժամանակ մատաղի սովորութիւնը գաղրած էր քրիստոնեայ միւս աղգերուն մօտ, ու իր «Ծնդհանրականօրին մէջ կը լիշատակէ «այլ յաղգաց քրիստոնէից ո՛չ ունին սովորութիւն առնել այս» բառերով։

Մատաղի Օրեր

Մատաղի համար առանձին օրեր սահմանուած չէին, բայց հայերը ընդհանրապէս Տօնական օրերը կ'ընտարէին սրբէսովի հրաւիրողներն ու հրաւիրեալները կարենային միատին հաւաքուիլ։ Հին Հայոց մշակ զաստարագը աշնամուտին ըրջանը կ'ընտարէր իր մատաղները ընծայելու համար, երբ Հայաստանի բնութիւնը իր մեծ բարիքներով կը վարձատարէր անոր աշխատութիւնները։ Աշնամուտէն զատ, հին Հայերը ունէին նաև ամառային հանդէս մը որ կա-

տարելապէս կը համեմատուէր մեր հեթանոսական ռամանորայ ամենաբեր նորոց պտղաց տօնից հիւրենիկալ զիցն վահատրի», ինչպէս կ'ըսէ Ազաթանգեղոս։

Հին Հրեաները ու միւս հեթանոս աղքերը իրենց պատարագները կը մատուցանէին ու ճաշերը կ'ուտէին սրբավայրերուն մէջ։ Մատաղի ճաշերուն ժամանակ դասակարգային խտրութիւններ չըլլալու համար, Յովհան Մանգակունին իր Հայրապետական ճառքով ժողովուրգին կը յորդորէր որ խառն ճաշերու նստին, ու ոչ թէ դասակարգ մը բազմի զարդարուած գաւիթին մէջ, և ուրիշ դասակարգ մ'ալ նստի ներսի գետնին վրայ։

Քուրերու ու անաներու բաժինը։

Նոյն օրինաց առընթեր, Ղետացիները յատուկ կալուածներ չունէին ու տաճարներուն պատարագներէն կը կերտկուէին։ Այսպէս ալ, բոլոր հեթանոս ազգերուն մէջ նոյն սովորութիւնները կը տիրէին։ Հայքուրմերը կը սնանէին զոհերէն կամ պտուղներու բաժիններէն։ Երբ քրիստոնէութիւնը մուտք գործեց Հայաստան, քուրմերը վախցան որ իրենց ապրուստէն պիտի զըրկը էին։ Բայց Գրիգոր Լուսաւորիչ զիրենք ապահովցուց թէ զոհերէն ու պտուղներէն բաժին պիտի տրուէր քահանաներուն։

Սուրբ Սահակի կանոններուն համեմատ, քահանաները իրաւունք ունէին ստանալու Վարդապոի, Զատկի Շաբթուան, Զատկի կիրակիին, Երկրորդ Զատկին, ու յաջորդ բոլոր կիրակիններուն, ինչպէս նաև Վերափոխման Սուրբ Աստուածածնայ արմտիքներուն հասոյթը։

Քահանաներուն կը պարտադրուէր նաև մատաղի որոշ մասերը ստանալ, իսկ միւս մասերը կը բաժնուէր մենաստաններուն։ Այսպէս, քահանան կը ստանար մատաղ կենդանիին կաշիին էւսը, իսկ ճարպին երկու մասերը վանքերու կը ձգուէին։ Կանթեղններ վասելու գործածութեան համար։ Եթէ մատաղը գմակ ունէր, գմակը վանքին կը ձգուէր, իսկ մնացեալ մասերը կը տըրուէր քահանաներուն։

Մասնաւոր բաժիններ կը տրուէին քահանաներուն տան մէջ բնակող պանդուխտներուն համար։ Ծնունդի, Տեառնընդապաջի, Առաջաւորացի, Աղուհացի, Ղազարոսի,

Աւագ Հինգչարթիի, Զատկի Երկուշարթի ու Համբարձման տօներուն առթիւ զոհութիք մատաղները պէտք էին վանքերուն մգունուող ուխտաւորներուն ցրուել, որուն կրնային քահանանները ու վահականները հաւական ճաւական պատարագներնի, Ծաշակել։ Իսկ, Բարեկենգանի, Ծաղկազարդի, Առաքելոց Մարգարէից տօներուն եղած կամաց մատաղները՝ գարձեալ հասարակաց պատկանէին։

Տեառնական կոչուած մատաղը կը տարբերէր ողորմութեան ու գոհութեան սովորական մատաղներէն։ Տեառնական մատաղ կը զոհուէր անձի մը յաջողութեան կաձեռնարկի մը բարի գախճանին համազոր որեւէ անձ կանխաւ կը խոստանար Աստուծոյ նույիրազործել։ Այս իմաստով զոհեր մատուցաննելը շատ աւելի հին է քրիստոնէական շրջանէն։ Խոստացուած մատաղ մը զանցառութիւնը կը հաւասարէր երգը նազանցութեան, ու մէծ յանցանք կը համարուէր։

Հին ժամանակիներուն մէջ, Տեառնական մատաղներու առաջին օրերը կը նկատուէին Սուրբ Կարապետին Տօնը ու Աշխարհամատրան Կիրակին։

Յովհաննէս Պատմաբան կաթողիկոս կը պատմէ թէ Ատոմ նահատակը ուխտածէր Սուրբ Գէորգայ Տօնին օրը Տեառնական Պատարագ մատուցաննել՝ զոհելով նոխանքը։ Տեառնականի սովորութիւնը գոյութիւնը ունէր հին Հրեաններուն քով, որոնցմէ թերես անցած էր Հայաստան, թէպէտե հին Ելլագայի ու Հոռվմի մէջ նոյն սովորութիւնը կը տիրէր։

Հնաւանդ հասարակաց սովորութիւններ։

Քաղաքակիրթ ու վայրենի բոլոր հին ազգերը սովոր էին ննջեցելոց լիշտակին հասարակաց ճաշեր սարքել։

Այս իմաստով սարքուած Հրէական հին ճաշերու գոյութիւնը կ'իմանանք Երեմիա Մարգարէին գրութիւններէն։ Երեմիա Մարգարէն կը լիշտակէ «Սուրբ հացի» ու «Միխթարական բաժակի» գոյութիւնները (Տես Հին Կտակարանը)։

Հեթանոս Հայերը հետեւեցան այս սովորութեան։ Ասոր առաջին օրինակը կը տեսնենք Մաժան Բրմապետին գերեզմանին շուրջ կատարուած հոգեհանգստեան

աւաքումներէն ու մասնաճաշերու գոյուշ թինէն:

Տասներկրորդ դարու հայ պատմիչ մը՝ յատթէսոս Ուռհայեցին, իր պատմութեան մէջ կը յիշէ թէ Գող Վասիլի մահուան առ թիւ շատ մը մատաղներ մորթուած էին:

Տես Շնորհալին իր «Ընդհանրական»ին մէջ գաւ կը գործածէ հետեւալ բառերը. — «Զի հալլաղալքատան կերակը լովզ ողորմութիւն գըտցին ցին նոքա յԱստուծոյ»:

Օրբելեան (ԺԲ. դար), կը յիշատակէ յարդինտեկոստէի օրը միաբաններու սարքած գերէնդէհանգստեան զուարակներուն ու գառշերէներուն ճաշերը, որոնք աղքատներու մսի ու կարօտեալներուն պէտքերը կը լրացնէին, բեց Հայ հեթանոսական օրերուն, հոգեհանձայ զըստեան ճաշերը գերելմաններու շուրջ ցես կը սարքուէին: Քրիստոնէական չըջանին, մերձայերը կրնան դարձեալ հետեւած ըլլալ նաև միւս քրիստոնէայ ազգերու սովորութիւնքաներուն, սոյն ճաշերը սարքելով, նման Տեսոնականի ճաշերուն, եկեղեցիներու ու գաւիթներու մէջ, ինչպէս կը վկայէ Շնորհալին իր «Ընդհանրական»ին մէջ: Տաթեացին կը վկայէ թէ վանքերու կամ եկեղեցիներու գաւիթն մէջ այս տեսակ ճաշերը յարմար չի նկատուելով, սկսան հաւաքուիլ գերեզմաններուն մէջ, որովհետեւ այս ճաշերուն ընթացքին սեղանի նիւթերն էին մսկէններ, արմտիքներ ու գինի, որ կ'արքեցնէր կոչնականները, որոնք լաւագին ձայներով կ'երգէին ու կը պատմէին ննջեցեալներուն կեանքը, ինչպէս կը պատահէր մեր հեթանոսական օրերուն: Այսպիսի կոչնականները ընդհանրապէս կ'ըլլային աղքատները ու թշուառները:

Հայ կիները իրենց մասնաւոր ննջեցեալներուն օրերը ունէին, որոնց գլուխուրը կ'անուանուէր «Խաչի Ուրբաթ»: Այս սեղանին կը մասնակցէին միայն կիները: Այդ օրը հանգուցեալին ազգականուհիները ճաշի կը հրաւիրուէին, որովհետեւ կանանց համար սովորչէր հասարակաց ընդհանուր կոչունքներու մասնակցիլ՝ բացի չքաւոր այրիներէն, որոնք կրնային միայն աղքատներու հետ հոգեհանգստեան ճաշերու երթալ: Հայ կիներու այս մասնաւոր ճաշի սովորութիւնը մեզ կ'աւանդէ Յովհաննէս Երգնկացին:

Չուկը իրը մատաղ՝ սեղան չէր բերուէր: Հին հայերը զայն կը նկատէին իրը

խոր խաւարի մէջ բնակող (այսինքն, ջուրերուն ներքեւ ապրող) պիլապակերպութիւնի:

Իսկ ներկուած հաւկիթներու գործածութիւնը շատ հին է պատմութեան մէջ:

Հին Եղիպատոսի, Յունաստանի ու Հըսավականի մէջ գարնան սկիզբը աստուածներու ձու կը նուրիբէին՝ իրը արգասաւորութեան խորհրդանշան: Պարսկաստանի ու Հնդկաստանի մէջ, ձուն նուրիբական կը համարուէր, ու աշխարհի ստեղծման աւանդութեան հետ կապուած էր անոր էութիւնը:

Հրեաները հաւկիթը կը ճաշակէին իրենց Պատէքին մէջ: Իսկ Պարսիկները ձուն գունաւորուած վիճակի մէջ իրարու կը նըւիրէին: Եւրոպա ևս, հին ազգերէն ժառանց եց այս սովորութիւնը: Միջին գարերուն, ալլազան կրօնական նկարներով ու զանազան գունաւորումներով կը զարգարէին հաւկիթը Զատկի առիթով:

Հայերը հետեւեցան այս սովորութեան ու կարմիր հաւկիթը դարձաւ Զատկի սիւրական նուէրը: Տաթեացին իր քարոզութիւններով՝ կարմիր ձուն խորհրդաւոր առարկայ մը կը ներկայացնէ ու բոլոր աշխարհիս հետ կը փորձէ համեմատել հետեւեալ կերպով: — Ձուն կը նմանցնէր բովանդակ աշխարհին: Անոր կեղեր կը նմանեցնէր երկինքին, մղնածեր կամ մաշկը՝ օգին, սպիտակուցը՝ ջուրին, և գեղինը՝ երկրին: Գալով անոր կարմիր ներկին, զայն կը մեկնաբաննէր թէ Քրիստոսի կարմիր արիւնով բովանդակ աշխարհը գնուած ըլլալով, կը հասկցուէր թէ Եպիստուսի կարմիր առաջնորդ տարեկենդանի Յահուահանի աղջուական կոչուած տաներն էին: Այս տաները ապագային փախանակուեցան քրիստոնէաներու բարեկենդանին հետ:

Մանդակունին Հայկական Բարեկենդանը կը նկարագրէ Մեծ Պահոց մասնելէ առաջ տեղի ունեցած բազմանոխ ճաշաները թուելով, ուր ամէն տեսակ որկերամութիւն, արքեցութիւն ու շուայտութիւն:

թիւններ տեղի կ'ունենային որոնք կը գեռազանցէին ուրիշ առիթներով տեղի ունեցած խրախճանքները։ Հայոց մէջ Բարեկենդանը կը տեէր անդնդհատօրէն երկու շաբաթներ։

Պահքի սովորութիւնը Հրէական սովորութիւն մըն էր, ու Գատաւորաց ժամանակէն ծանօթ էր հին Հրէաստանի մէջ։ Այսպէս, շաբթուայ երկու օրերը պահք պահելու սովորութիւնը գարձեալ հրէական ծագում ունի։ Հրեաները շաբթուայ միայն երկուշաբթի ու Հինգշաբթի օրերը պահք կը բռնէին, մինչ քրիստոնեանները՝ այս օրերը փոխեցին Զորեքշաբթիին և Աւրբաթին, նուիրագործելու համար Քրիստոսի մատնութեան ու մահուան յիշատակները։

Սոմի սովորութիւնը առնուած է Սուրբ Գիրքէն։ Այս բառին խմասալ առնուած է հրէական «ծում» ու Ասորական «ծոմա» հոմանիշներէն։

Հրեաները ունէին միօրեայ, երեքօրեայ ու եօթնօրեայ ծոմական կանոններ։ Երկրորդ թագաւորացի մէջ կը կարդանք թէ Սաւուղին ու անոր որդւոյն Յովաթանին համար ծոմ բռնեցին աւանդապաշտ։

Եոյնը կը հանդիպինք Սոազին թագաւորացին ու Եսթերի Գիրքին մէջ։ Ասոնք ցոյց կուտան որ ծոմի գաղափարը հրէական

է։ Հայոց մէջ երկու ծոմեր բռնելու սովորութիւնը ընդունուած էր՝ ի շարս ուրիշ կանոններու։ Գրիգոր Լուսաւորչին համար կը պատմուի թէ բոլոր իր կհանքին մէջ քառասուն առիթներով՝ քառասուն օրեր ծոմ պահած էր։

Հին Հայերը ունէին քանի մը նախապաշարութեր, որոնցմէ հետեւեալները արժանի են յիշատակութեան։

Եթէ մէկը զիպուածով ծառէ լը վարիյնալով մեռնէր, և կամ ծառէն կախուելով անձնասպան ըլլար, թէպէտե այդ ծառը մեղաւոր չէր համարուէր, բայց լաւ կը համարուէր որ այդ ծառը կարուէր, որպէսզի ոչ ոքի առիթ տրուէր որ անոր պտուղէն ուտէր։ Բայց եթէ նոյն ծառին արմատէն նոր մը բռւսնէր, անոր պտուղը կրնար ճաշակելի ու արգար նկատուիլ։

Եթէ կիները կամ քահանաները որս մը բռնէին, պէտք էր այդ որսը շուներուն նետել, որովհետեւ՝ կիներուն ու քահանաներուն համար ներեկի չէր արիւն թափիլը։ Բայց կնոջ կամ քահանայի կողմէ որսացուած ձուկը ընդունելի կը համարուէր, որ բովհետեւ ձուկը անարիւն կինդանի մըն էր։

Հին Հայոց հեթանոսական շատ մը սովորութիւնները շարունակուեցան Քրիստոնէութեան ընթացքին։

ՆՈՒՊԱՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ



ՀՅԱԼԵՆԱԿԱՆ

ՆՈՒԷՐ՝ Տ. ԵՂԻՇԵ Ս. ԱՐՔ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ (ԵՂԻՎԱՐԴ)

(ՓՈԽԱՆ ՇՆՈՐՉԱՒՈՐԱՆՔԻ)

Մաղուլ իր երգն ունի

Մաղուլ կոնսկը տուած ժայռի մը
անտարբեր կ'երեար բնութեան մեծ հրաշ
լալիքներուն առջև, ոչ որովհետեւ իր մի-
ջավայրն էր, այլ որ ան իր ներքին աշ-
խարհը ունէր, ան կ'ապրէր, ան կը տես-
նէր: Ան կը տեսնէր պարսպապատ դղեակ
մը, անոր շուրջը կը դեգերէր, զայն կ'ըլ-
ձար, զայն առնել կ'ուզէր:

Իր լուսութիւնը խզելու, ու թերես նաև
իր հոգիի թեթեսութեան համար՝ ըսի.

— Մաղուլ, ձայնդ շատ քաղցր է,
երկա՞ր ատեն մի լաւ «Պերիւանօ» չեմ
լած, չերգե՞ս . . . :

Մաղուլին սիրտը որ պայմելու վրայ
էր, իմ առաջարկը պատճառ եղաւ որ անոր
սիրտին ամբարտակները փլչին ու սիրտին
վիշտը հեղեղի պէս հոսի երգերուն միջու-
ցով:

Մաղուլ փոխանակ «Պերիւանօ» եր-
գելու, երգեց «Պայմիզօն»:

Պայմիզօյի մէջ ան կուլար աշնան ար-
ցունքներով ու ձմրան սառնամանիքներով
ան կը գողար, ան թեհարին վիշտը կուլար
իր սիրտականը որ փախցուցած էին ու տա-
րած դժոխքը, սառնամանիքներու աշխարհը:

Ապա երգեց «Պերիւանօ»՝ կուլի շեշ-
տով, թռնոցի պարերով ու բնութեան գե-
ղեցկութիւններով, որոնք կը թթվառն սի-
րոյ շունչին տակ ու կ'ըլլան ծաղիկ ու
խոտ, աղբիւը ու վտակ, երկինք և ամպ,
գառն ու մազի, եղնիկն ու մարդը, երի-
տասարդն և իր աղջիկը:

Զգացի որ Մաղուլը ծանր վիշտ մը
կ'ապրի: Եղբայրօքէն իրեն ըսի.

— Մաղուլ, կը տեսնեմ որ վիշտ ու-
նիս, պատմէ վիշտը որ թեթեանս, լոռու-
թիւնը մաշեցնող է.

Մաղուլը որ առաջարկութեան մը կը

սպասէր իր սիրտը դատարկելու, սկսաւ
այսպէս.

— Այս, պարոն, պարոն, տարի մը
առաջ Ծաղկէ գաշտի կայնէ - Մէրան աղ-
բիւրին մօտ, Սրտերցիներու Միրզա Մը-
րատի գեղեցիկ՝ խընէ Զարէին հանգիպե-
ցայ: Գեղեցիկ էր, չա՞տ էր գեղեցիկ,
եղնի՞կ մըն էր: Ան ունէր եղնիկին մեղոյչ
աշքիր ու սիրտի զող: Ան պահ մը ինձ
նայեցաւ և ապա իր եղնիկի ոտքերով
փախա՞ւ: Ետեէն վազեցի որ եղնիկը բըռ-
նեմ. փախա՞ւ հովին թռերով և օձի ճկու-
նութեամբ խոտերուն մէջ մտաւ: Ան չփա-
խաւ իրենց վրաններու ուղղութեամբ. այլ
փախաւ բարձրախոս ձորերով: Երբեմն եր-
բեմն կանգ կ'առնէր ու իր եղնիկի աչքե-
րով ետ իր սոսորդին կը նայէր, և ապա
կրիկն կ'ըլլար քամի ու զեփիւս և իր մե-
տաքս մազերը հովին տուած կը փախէր
ու կը գրդուէր իմ երիտասարդութիւնը: Աւ
զմտահ էի որ իր փախէլովը ինձ կը կան-
չէր, ուժերս տանապատկեցի, երիտա-
սարդութիւնս որպէս երիվար ասպանդա-
կեցի ու ետեէն ինկայ ու զինքը ձորակի
մը եղրին վրայ բռնեցի, զրկեցի ու ձորակի
մտայ: բռնած էի իմ որսը, ան բազուկնե-
րուս մէջ կը դողար ու համբայրներուս հետ
շունչ կ'առնուր - կուտար: Անունը հարցու-
ցի, ըստաւ.

— Զարիկ . . . Միրզա Մըրատի աղջիկը.

— Զարիկ, քեզ հիմա փախցնեմ . . .

— Ոչ, ի՞նչ է քու անունդ, դու ո՞ր

ցեղի մարդ ես.

— Զարիկ, ցեղը ո՞րն է, երկուքս ալ

քիւրտ չե՞նք, զու քիւրտի աղջիկ, իս ալ

քիւրտի տղայ:

— Այս . . .

— Զարիկ, ինձ կը սիրե՞ն

— Մաղուլ քեզ կը սիրեմ . . . երէ

հայրիկս չտայ, ինձ կը փախցնե՞ն . . .

— Մենք սիրեցինք իրար ինչպէս լեռան եղնիկները, ու, մեր մատանիները փոխանակեցինք: Ապա ըստեւ.

— Տես, Մազուր, մինչև մէկ տարի քեզի ժամանակ, կամ աէր կը գառնասինձ և կամ կը կորանցնես: Տեսնեմ երիտասարդութիւնդ, թէ որքան կը սիրես Զարիկը:

Այս վերջին խօսքն ըստեւ, ու յանկարծ թևերուս մէջէն այնպէս թուաւ ինչպէս կը թուչի թուչունը ձեռքիդ մէջէն:

Բայ, — Մազուր, որքան ժամանակ ունիս,

— Մէկ շաբաթ միայն, ի՞մ պարոն,

— Ի՞նչ պիտի ընես, Մազուր,

— Պիտի երթամ ու փախցնեմ.

— Փախցնես... ուր տանիս պիտի...

— Պիտի փախցնեմ ու բերեմ այս

ճգնարանը:

Ընկերոջս հետ այդ նպատակաւ այս կողմերը եկած էինք:

Երեք օրէն եթէ արտերցիները չկրնան խւել աղջիկը իմ ձեռքէն, աղջիկը իմ կ'ըլլայ:

— Այդ մասին գիտէ՞ հօտաղական Միութիւնը:

— Ի՞նչ պէտք անոր գիտնալուն, սա զուտ քրտական հարց մըն է, կապուած մեր կենցաղական սովորութիւններուն հետ:

— Պէտքն այն է որ Փեսանդաշտի հօտաղներն ու մշակները քու կողմդ կը բռնին ու բանակդ կը զօրացնին:

— Առանց ատոր ալ ամբողջ Փեսանդաշտցին գիտէ իր պարտականութիւնը. եթէ աղջիկը Փեսանդաշտի սահմանին մէջ մտնէ ամբողջ Փեսանդաշտը կ'ըլլայ բերդ ու պարիսպ թշնամիին դէմ:

— Շատ են արտերցի հրացանաւորները

— Շատ են եթէ կոռուկ ուղեն.

— Ինչո՞ւ պիտի չուղեն.

— Պիտի չկոռւին որովհետեւ Զարիկի վրայ երկու աշք անկողներ կան, անոնք պիտի չօգնեն իրարու:

— Ուրեմն բանդ յաջող է:

— Ո՞չ, գործս յաջող չէ, որովհետեւ

կողմերէն մէկը կրնայ նենդութեամբ միւսը սպանել, ու յանցանքը վրաս ձգել ու վրէժինդրութիւնով վառել իր ցեղակիցները՝ պատճառ դառնալու մեծ արիւնհեղութեան: Սովորութիւն չէ մարդ սպանել

այլ զէնքի ուժով բռնել ու ձեռքէն խւել

— Ի՞նչ է Միրզա Մըրատի կեցուածքը

կան սիրուն: Բայց ի՞նչպէս հաւնի երբ իցեղին մէջ կան նոյնպէս քաջարի երիտասարդներ, որոնք նոյնպէս կը սիրեն Զարիկը: Միակ միջոցը մնացած է փախցնելու:

Մայրը զուարթացած, գրկելով բերա իր փոքրիկը: Փոքրիկը տեսնելով մեղանաստեղծական ճիչ մը արձակեց.

— Ո՞վ լա՛լա՛ր գէ՞... Մա՛զթա՛ր կի՞նէ...

— Ապագա՞ն ասոր...

— Ապագա՞ն, կաթողիկոս պիտի ըլլայ:

— Զլտե՛ս, աջն առնենք վեհափառին

— Հապա ի՞նչ, սատանի բրդունները

— Ի՞նչ տեսակ բրդուն, մածունի՞ն թէ սերի...

— Միրզէն կախեալ է, սերի՞ թէ մածունի.

— Մեզմէ ո՞վ սերի և ո՞վ մածունի բրդուն է.

Գնչուհին կարմրեցաւ և ըստեւ.

— Ինձմէ ա՛լ աւելի անամօթ էք.

— Լաւ մի բարկանար. լսէ մեղի, ո՞վ սերի և ո՞վ մածունի բրդուն է.

— Ես ի՞նչ գիտեմ որ...

— Եթէ չգիտես, հապա ի՞նչ գուշակ

ես.

— Ես սատանաներու գուշակը չեմ.

— Հապա մեզ ինչո՞ւ նստեցուցիր,

— Նստեցուցիր որ ձեզ քիչ մը վայելիմ,

— Մեզմէ ո՞ր մէկը սիրեցիր.

— Սա սատանային՝ մատը ընկերովս

թուշին գպցնելով:

— Դուք քանի՞ Աղամ ունիս

— Երե՞ք Աղամ...

— Երե՞ք Աղամ, ո՞ւր են անոնք.

— Ո՞ւր պիտի ըլլան, ահա իմ առջն

նստողները.

— Մեզմէ ո՞րն է առաջին.

— Ան՝ որ կրնայ մէջքս գետին զարնել:

Ընկերու, իր մարզիկի բազուկները

ցոյց տալով ըստեւ.

— Ել ասպարէզ տեսնենք...

Գնչուհին, քովը հաւաքուած կանանց

գառնալով, ըստեւ. — տեսա՞ք սա սատանան:

Ռւղիկ չէ՞ որ կ'ըսեն, կարգացւոր մարդը՝

սատանային ալ սատանայ է:

— Ի հարկէ, սեւաւոր, մէջը մտնելով

Հի երիտրոսարդ կին, եթէ քեզ պէս օձի
կանգիպին, սատանայ չըլլան՝ ի՞նչ ըլլան։
— Ի՞նչ, խօրո՞ւ խարս, ախորժա՞կդ
ու բացուեցաւ, վախցար, որ երեքն ալ
նծի՛ պիտի պահեմ, սա՛ մէկը քեզի՛։

— Ա՛յ, ծամբդ կտրեմ, գնչու սատա-
նայ, չե՛ս ալ խպնիր, անամօթ . . .

Մեր ուշացումը առիթ տուած էր որ
իմ ընկերները անօ՞ւշ քուն մը քնանան
ճգնարանի շուքին տակ ու գոհ հանգիստին
պատճառած զուարթութեանը՝ ելան գայլի
պէս կերան ու արջի պէս թռչոտելով,
զրեթէ վաղելով եկանք ու մտանք Կաղա-
զիզ։

Գիշերը անցուցինք Կաղազիզ գիւղը։

Առաւոտ շատ վաղ ելանք ու բռնեցինք
չամբուտին հիւսիս արևելեան ուղղութիւ-
նը, անցանք Առեղ գիւղին առջնէն՝ ա-
ռանց ուշ դարձնելու շուներու և աքա-
զաղներու կանչւրոտուքներուն ու ժամը
8-ին հասանք Կայնիմիրան։

Կայնիմիրան, թէև աւելի փոքր գիւղ,
բայց անոր շուները աւելի կատազի էին։
Հաւերու կրկուցը, լեռներու կաքաւներու
կափկանքը և շամփուտին ջրային թռչուն-
ներուն կոինչը թռչնային համերդ մը կու
տային։ Աքաղաղները՝ զրաղած իրենց հա-
ւերով հազիւ իրենց ներկայութիւնը կը
փաստէին։

Պատերուն տակ նստած այծերը սաղ-
մու կը կարգային իրենց վարդապետական
մօրուսները շարժելով՝ էշ մը գիւղին մէկ
ծայրէն իր շեփորը կը հնչեցնէր, երկու
հորթերը պոչերնին տնկած կ'արշաւէին
գիւղին փողոցներէն ու շուք տեղ կը
փնտուէին։ Բուղա մը իր կոտոշներով հողին
հետ կը կոռուէր ու հողը կը նետէր երկինքի
երեսին։ Գիւղը մնացած երկու հարսները,
աւել ձեռք առած՝ փողոցին մէջ փոշի կը
բարձրացնէին։ Անոնց լաչակները քամիէն
թեթէ անոնց լոյս երեսը արևին դէմ կու
տային վարդի պէս կարմիր։ Մայր մը իր
փոքրիկ եղօն կը մաքրէր։ Թափառական
գնչուհի մը մեր առջելը կտրելով ստիպեց
որ նստինք ու մեր բախտը նայիլ տանք։

Անուշ խօսքեր ըստաւ մեզի, սիրո՞յ
խօսքեր, Ու, մենք քիչ մը ծիծաղելու
համար ըսինք, ցոյց տալով այծերը։

— Սա մօրուքաւորներուն բախտը
նայի՞ս,

— Մօրուքաւորներէն ամէն մէկը զոյզ
ուլիկներ ունի իր փորին մէջ։
— Իսկ սա չո՞ւնը . . .
— Ան ինը լակոտ ունի իր փորին մէջ։
— Սա աքաղաղը . . .
— Դուք բոլորդ զինքը չէք արժեր։
— Հապա սա աղտոտ փոքրիկի՞ն . . .
— Ինչո՞ւ խպնիմ, խօսք է կը խօսինք,
անանկ մարալ տղոց տեսնողը իր սիրալ
չի՞ զովացներ, բերնէդ ջուրեր չե՞ն վաղեր։
ինչո՞ւ մտիկ կ'լնես եթէ կը խպնիս։

Մենք սկսած էինք արգէն ամչնալ,
ո՞վ կը ճանչնալ մեզի։

Սակայն հաւաքուած հարսներն ու
նոյնիսկ պառաւները, զուարթացած՝ կը
զրգուէին գնչուհին որ խօսակցութիւնը շա-
րունակէ, երբ գիւղին մեծաւորները լսելով
մեր գալը շատապեցին մեզ հանդիպիլ ու
հիւրասիրել։

Գնչուհին և հարսները այնպէս մը
փախան ինչպէս հաւերը երբ բազէի ներ-
կայութիւնը կը զգան։

Սրբազան, 1910-ին, ձեր տանը դուռը
շամփուտին վրա՛յ կը նայէր բարձր գիրքէ
մը։ Պիտի լսէք, ո՞ր դուռը շամփուտին
չէր նայէր։ Ուղիղ էք Արգէն քանի՞ տուն
էր գիւղը, 20-25 չէն։ Կասկածելի է որ
աւելին ըլլար։

Զուարթացած, Կայնիմիրանի մէջ, մեր
մտագրութիւնը յայտնեցինք գիւղին մե-
ծաւորներուն թէ։

— Նպատակ ունինք մինչև նառ ու
Մօրաքրոջ Ս. Նշան վանքը երթալ և ապա
գառնալ։

— Մօրաքրոջ Ս. Նշան, հեռո՞ւ է ան
մէկ օրէն չէք կրնար երթալ, նախ զացէք
մինչև նառը, ապա կը տեսնէք։

Անոնք խորհուրդ տուին մեզ բռնել
Շիտանի ճանապարհը. լեռնային ճանապար-
հով կրնանք կորսութիւն։

Շիտան անունը մեզ ոգեսրեց, քանի
որ հոն ունէինք դպրոցական ընկեր մը,
Կարապետ, որը Շիտանցի կը կոչէինք, ու
հրաժեշտ առնելով՝ Շամբուտի եղերքով
Շիտանի ճամբան բռնեցինք։

Շիտանի գիրքը աւելի բարձր էր։ Ու
հազիւ գիւղին մօտեցեր էինք, երբ գիւղին
փոքրիկները խմբով մեզ տեսնելուն պէս՝
ճիրիտ տուին ու կարապետին վաղեցին,
մեզ ձգելով գազան շուներուն բերան։

Կարապետը երևցաւ ամօթխած զիրքի
մը մէջ, ամչնալով իրենց գիւղին համար :
Յած տանիքներով իրենց գիւղը, պատերը
ծեփած փթիրով, փողոցները աղտոտու-
թիւններով լեցուն :

Մեր ներկայութեանը՝ Կարապետին աշ-
քերը չէին տեսնէր իրենց գիւղին գեղեց-
կութիւնը, կանաչ ու թարմ լեռնային խո-
տերը, արտերուն մէջ ծաղկող ծաղիները,
թփուտները որ ալպեան գեղեցկութիւնով
մը կը փթթէին իրենք իրենց մէջ :

Փեսանգաշտի գիւղերը ծառազուրկ
էին, անսնք նման չէին Գաւաշի և կամ
ձորամէջի ծառաշատ գիւղերուն, բայց ու-
նէին լեռնային (ալպեան) թարմ կանաչու-
թիւն մը, որուն համար Գաւաշին ա՛ի կը
քաշէր :

Կարապետ մեր մտազրութիւնը իմաւ-
նալով մեզի ընկերացաւ, ըսելով թէ ինքն
ալ, տակաւին նառը չէ տեսած :

Ճամբան մեզ պատմեց թէ կորատէրցի
քիւրտ Մազուլը այսօր կամ վաղ արտեր-
ցիներու Միրզա Մըրատի գեղեցիկ աղջիկ
Զարիկը պիտի փախցնէ ու գիւղացիները՝
Շիտանցիները պատրաստուած են փա-
խուստը գիւրացնելու : Գիւղին երիտասարդ-
ները լեռները կը սպասեն :

Մազուլի մտազրութեանը ե՛ս միայն
ծանօթ էի : Հուեցի :

Իսկապէս որ Կարատէրի ձորը ուրիշ էր
իր գեղեցկութիւնով ու ջրառատութիւնով:
Մեծ աղբիւրին ջուրը միացած Մազկէ լեռ-
նագաշտի ջուրերուն գետ շինած էին,
Տիրքիսի մէկ ճիւղը որ Սըլվակինի ու Հաշ-
կանից ակերու ջուրին միացած՝ Թաղին մէջ
բռն Տիրքիսին կը միանան :

Գետը ամենի թափով մը վար կը վա-
զէր ցարասէներու, ճաւրիկներու, ցախու-
անիներու, վայրի սալորիներու ու խնձո-
րիներու ցածիկ թուփիրու ու ծառերու
մէջէն :

Վերջապէս իջանք նառ, մեր երկրորդ
ուխտավայր գիւղը, ուր նարեկացին է ծներ :

Փո՞քը էր գիւղը : Գետէն վիշապի ձայ-
ներ կը թնդար ու կը քրտնէր ձորը : Բացատ-
ները, փոքը արտեր ըրջանակուած՝ մէկնա-
լուճի, հազիրանի, սալորի ու խնձորի փոքը
ծառերով : Կան փուշեր ու փշատի ծառեր,
և, ապա խոտ, կանանչութիւն ու վայրի
բնութիւնը՝ իր կոյս գեղեցկութեան մէջ :

Դիւղացիներէն շատերը զաղափար իս-
չունէին նարեկայ վանքի մասին : Անսնք
միայն նարեկացի՛ գիւղէին, առանց գիւ-
նալու որ այդ մեծ սուրբը՝ իրենց պէս այդ
գիւղին զաւակն է եղեր, որոնք իրենց
խօսքը հաստատելու համար կ'ըսէին .

— Սուրբ նարեկացին վկայ :

Գիւղն իր մէջ կ'աղօթէր :

Գեղեցիկ էր գիւղը : Ապահովաբար
եթէ հոն մեալինք երկու որ շատ բան պիտի
լուէնք և իմանայինք : Բայց մենք բաւա-
կանացանք միայն զայն տեսնելու և ոչ
գիւղացիէն նարեկացին ճանչնալու որ մերն
էր : Մե՛նք ունէինք մեծ Սուրբը :

Նառեցի ծերուկը . —

Վերագարձին, գիւղի եղբին, մեծ ըն-
կուղինի մը տակ ծերուկ մը տեսնաք որ
նստած մըշիկ (սպիտաման) կը լեցնէր :

— Բարեւ, պապիկ, ուղեցինք Մօրա-
քրոջ Ս. Նշանը երթալ, ճամբան չգտանք :

— Նատեցէք, քիչ մը խօսինք : Ի՞նչ
կայ «Մօրաքրոջ Ս. Նշանը» որ ձեզ կը հե-
տաքրքրէ : գիւղէ՞ք ինչու կը կոչուի «Մօ-
րաքրոջ Ս. Նշան» :

— Զգիտինք, պապիկ, բայց խօսիելով
թէ ձեր գիւղին մօտիկ է, ըսինք, վանք է,
երթանք ան ալ տեսնենք :

— Հո՞ս ինչու եկած էիք :

— Հոս եկած էինք նարեկացիի ծնլն-
գավայրը տեսնելու, մենք նարեկացիք
ենք, նարեկա վանքի գիւղէն :

— Որ այդպէս է, լսեցէք :

Ս. Գրիգոր նարեկացի, մեռնիմ իր
շատիկ զօրութեան, իր՝ Սահակ և Յովհան-
նէս եղբայրներուն հետ, իրենց մօրը մա-
հէն վերջ հոն կը տարուին, Ս. Նշանի
վանքը, ուր իրենց մօրաքրոջ ամուսինը
վերակացու էր : Երեք եղբայրները, Սա-
հակ, Յովհաննէս և Գրիգոր, կոչեցին այդ
վանքը «Մօրաքրոջ Ս. Նշան» :

— Լաւ, պապիկ, ինչո՞ւ այս վերի
գիւղը Կարատէր կը կոչուի ու բնակիները
քիւրտ են :

— Է՛, ատ շատ հին պատմութիւն է :
Անոր իսկական անունը Կարող Տէլ է,
Ամենափրկչչը : առաջ Անանիա վարդապետը
հոն կը նստէր, երբ քոչորները վանքը կը
թալանեն ու կը քանդին : Վարդապետը

Երևանի բրժայ Գաւաշ ու հան կը շինէ նոր վանք
լը, իը, ըսիք նարեկացի էք, ձեր վանքը:

Քիւրտերը որոնց լեզուն Կորմանջի է,
հոխոփոխանակ ըսելու ակարող Տէրո, ըսին Կա-
տեաներ:

Երբ մենք ոտքի ելանք մեր ճամբան
թթնրթալու, պապիկը ըսաւ.

— Դէ, եկէք ձեր ճակատները համ-
ութուրեմ, գուք փոխարէն, Սուրբին սուրբ
համերեզմանը համբուրեցէք, ջահին մէջ քիչ
քեք ձէթ ածեցէք և ըսէք,

Իլ — Յիշեա զպապիկն քո յորժամ գառ
ամբքայութեամբ քով և ողորմեա...

Կլ — Պապիկ, գուք տէրտէ՞ր էք.

Ու — Երբ տէրտէր պակսի տէրտէր եմ.

Ուրեմն, Օրհնեա ի Տէր.

Բջ — Ասուուած օրհնէ ձեզ, զաւակներս,
և ապա աչքերը վեր ամբառնալով, աղօթեց
մեզ համար ըսելով.

— «Պահապան ամենայնի, Յրիստոս,
աչք հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ
և ի գիշերի, ի նստել ի տան, ի գնալ ի
ճանապարհ, ի ննջել և ի յանել, զի մի
երբեք սասանեցայց»....

Երիկնապահի ժամը 7-ին, գրեթէ ա-
րեամայրին հասած էինք Շիտան:

Էէս զիշերին շշուկի պէս բան մը ան-
ցաւ զիւղէն: Կարապետը իր անկողինէն
գուրս ցատկեց ու գնաց. 15 վայրկեան
վերջ վերագրածաւ ըսելով. «Պոաւօ, Մա-
զուլը փախցուց»:

Առաւօտեան իմացանք թէ, արտերցի-
ները զգուշացած են Մազուլ և իր մարդիկ
հետապնդելէ, զիտնալով որ Շիտանի մէջ
«խումբը» իջած է: «Խումբը» ըսելով կը
հասկնային յեղափոխական խումբը որու
հետ աշխրէթները այդ օրերուն թուրքիոյ
Սահմանադրութենէն վերջ չէին ուզեր գործ
ունենալ:

Յեղափոխական այդ ենթադրեալ խում-
բը մենք եղած էինք:

Դնչուհին լուր տարածայնած է ար-
տերցիներուն մէջ որ ինք անձամբ տեսած
է յեղափոխական խումբը ու հետերնին
խօսած է:

Մեր ներկայութիւնը օգտակար հան-
դիսացած է Մազուլի քաջագործութեանը:

Մազուլը հասաւ իր նպատակին.

Մենք աւ մերը՝ քանի որ տեսանք
սրբալայրերը, համբուրեցինք անոնց դա-
րաւոր քարերը:

ՑՈՒՑԱԿ ԶԵՐԱԳՐՈՅ Ա. ՅԱԿՈԲԵԱՆՅ

Ա. Յակոբեանց ձեռագրական հաւա-
քածն իր թիւով և արժէքով կը գրաւէ
երկրորդ տեղը, հայկական բոլոր հաւա-
քումներու մէջ: Ան կը պարունակէ այսօր
աւելի քան 3700 էրն և նոր ձեռագիրներ:
Այս պատկառելի թիւին մեծագոյն կէսը
գոյացած է վերջին հարիւր տարուան ըն-
թացքին:

Ա. Յակոբեանց Վանքին ձեռագիրները
առաջին անգամ ցուցակագրած է Տիգրան
Սաւալանեան 1860 ական թուականներուն:
Այդ ցուցակին մէջ նկարագրուած են 1742
գրչագիր մատեաններ, առաւել կամ նուազ
ընդարձակութեամբ, ըստ կարեորութեան.
այնպէս որ ձեւացած է 971 մեծագիր էջերէ
բաղկացած հատոր մը:

Իրմէ 30 տարի վերջ, աւելի ընդարձակ
ծրագրով, այսինքն Տաշեանի և Սարդիս-
եանի գրութեամբ, գործի սկսած է Խապայ-
եան Սահակ Եպիսկոպոս, իր ցուցակը իրբ-
բագրելով գրքերու տեսակներուն համա-
ձայն: Ան ցուցակագրած է 2000 ձեռագիր-

Շիտանէն՝ Շամբուափ հարաւէն կրկին
վերադարձանք Կաղազիզ, ու, Բարատո-
տիկի անցքին վրայ մեր վերջին ողջոյնը
տալով Փեսանդաշտին, Հելի վանքի ճամբ-
րայով Պատականց իջանք, ետ մեր զիւղ
Նարեկը, ուրէկ մեր բացակայութիւնը ան-
հանգստութեան նշաններ առաջացուցեր էր
մեր ծնողքին:

Կրցա՞յ բան մը գրել, որ հետաքրքրա-
կան եղաւ նաև ընթերցողին: Զիտեմ:
Բայց գիտեմ, որ ասով կրկին վերապրեցայ
ու վայելցի այդ սիրելի անցեալը, ու,
թերես աւելի զիտակցորէն ապրեցայ քան
40 տարի առաջ երբ զնահատել չզիտէի այս
բոլորը:

Թող, ախալէր, բող, որ իմ սիրտ կրակ
լու բաց վառուած ելնի,
Թող, որ իմ աչք կիվլացող պիտոր պիտոր
[աղբիւր ելնի]:

ԳԱԼԻՍԾՈՂԻՒԹԻՒՆ

(Ն. ՅՈՎՀԱՆՆԵՍՅԵԱՆ)

(Վերջ՝ 5)

ներ, յառաջանալով մինչև 2673 թիւր, միջանկեալ դուրս թողլով մօտ 700 հատորներ: Աւելի ուշ, իր կաթողիկոսութեան շրջանին, ան ձեռնարկած է նոր խմբագրութեան մը, համաձայն թիւերու կարգին, որը սակայն կանգ առած է 260ի վրայ: Շատ մը ձեռագիրներ ալ սխալ մամբ երկիցն ցուցակագրուած են: Այսպէս որ մեծ ու պղտիկ 90 տեարակներու մէջ չուրջ 7700 էջ գիր տողած է Խապայեան:

Բացի ասոնցմէ թէ Սաւալանեան և թէ Խապայեան պատրաստած են նաև ուսութիւն ցուցակ մը, որուն մէջ նշանակուած են, այրութենական կարգով, հեղինակներու անունները և անոնց երկերը:

Սաւալանեանի և Խապայեանի կազմած, և ցարդ անտիպ մնացած, այս ցուցակներէն է որ բանասէրները օգտուած են մինչև հիմա, աւելի կամ նոււազ չափով:

Մեր օրերուն, Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Երուսաղէմ իր այցելութեանց ընթացքին, որոշ ժամանակ կը յատկացնէր վանուց ձեռագիրներուն ցուցակագրութեան: Ան մանրամասնօրէն ցուցակագրած է 164 ձեռագիրներ, և իր աշխատութեանց արդիւնքը ի լոյս ընծայեց 1948ին, Ա. Ղազարի Միսիթարեան տպարանէն: Ան թուահամարի կարգով ցուցակագրած է 140 ձեռագիրներ, իսկ մնացեալները ընտրովի առնուած են տարրեր առիթներով:

Արտաւազդ Արքեպիսկոպոսի այս երկը կը ներկայանայ իրեւ առաջին հատորը Ա. Յակոբեանց Վանքի հայերէն ձեռագրաց մայր ցուցակին: Այս իրողութիւնը թելադրիչ էր ինքնին, որ սկսուած գործը յառաջ տարուէր: Լուսահոգի Արքացնը ջերմ փափաք ունէր նորէն Երուսաղէմ գլու և պատրաստելու երկրորդ հատոր մը ևս, բայց գժրախտաբար իր այդ գնահատելի փափաքը իրագործելու ժամանակ չունեցաւ. տարաժամ մահը խլեց զինքը այս աշխարհէն:

Տողերս գրողը, որ վաղուց կը զգար ձեռագրաց ցուցակի մը հրատարակութեան մշակութային տեսակէտէ մեծ կարեորու-

թիւնը, և մօտաւորապէս երեք տարիներ առաջ ձեռնարկած էր շարունակելու Արտաւազդ Սրբազնի թողուցած տեղէն, վերջերս առիթը ունեցաւ իր ծրագիրը պարզելու յայտնի գիտուն Օր. Սիրարքի Տէր Ներսէսեանի, երբ ան Երուսաղէմ կը գտնուէր իր քրոջը հետ, ուսումնամասիրելով Ս. Յ. ձեռագրատան ճոխ մանրանկարները: Օրիորդ Տէր Ներսէսեան ուրախութեամբ լսեց մեր փափաքը և խոստացաւ օժանդակել մեր ցուցակին հրատարակութեան, և, իրեւ այդ նպատակին յատկացուելիք կիմնագրամի առաջին գումար, նուիրեց հարիւր տոլար: Նոյն օրերուն ուխտաւորաբար քաղաքս գտնուող Պէյրութաբնակ աղգայիններէն Տիար Լեռն Նազարեան և Տիկ. Ա. Դաւիթեան ևս նոյն նպատակին նուիրեցին առաջինը 10 յորդանանեան տիւնար, և երկրորդը 50 տոլար: Մենք քաջակեր այս յուսագրիչ սկզբնաւորութենէն, և վստահ Ըլլալով որ նուիրատուններու այս շարքը պիտի ճոխանայ արժանաւոր աղգակիցներու նորանոր անուններով, փութացինք գնել թուղթը և սկսիլ տպագրութեան: Երկրորդ հատորի առաջին չորս պրակները արդէն իսկ տպուած են և գործը ուղիղ ճամբու մէջ է:

Այս տողերը յանձնելով մեր աղնիւ և մշակութասէր աղգակիցներու ուշադրութեան, կը սիրենք յուսաւ որ մեր ակնկալութիւնները ի գերեւ պիտի չելլեն և սկսուած այս գործը պիտի շարունակուի կանոնաւոր կերպով:

Տեսուչ Ս. Յ. Ձեռագրատան ՆՈՐՈՅԹՐ ԵՊՍ.

Յ. Գ. — Ձեռագրաց Ցուցակի հրատարակութեան ի նպաստ ուէ գումար կրնայ լրկութիւ չեքով, Պանք Օթօմանի վրայ, մեր հասցէին.

Bishop Norair Bogharian

Armenian Patriarchate

P. O. B. 4001

Old City, Jerusalem
Via Amman (Jordan)

Պ. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ**ՀԵՌԱԳԻՐՆԵՐ**

Երևան, 19 Սեպ. 1952

Գիր. Տ. Աղիք Արքապս. Տէրէկեան
Տեղապահ Հայոց Պատրիարքուրեան
Երուսաղէմ

Ցաւ ի սիրս կը ծանուցանենք Զեզ մահը
Թովսէփ Եպիսկոպոսի, անդամ Ա. Էջմիած-
նայ Միաբանուրեան: Հանգուցեալը Երկար
տարիներ հովուական ծառայութիւն մատու-
ցած էր արտասահման, միխրաբած էր իր
հօսք եւ սիրուած անոնցմէ: Կը հրահանգինք
Զեզ արժեւորել հանգուցելոյն լիւատակը, եւ
կատարել հոգեհանգստեան Ս. Պատարագ:

ԳԼՈՒԳ Զ.

Կարողիկոս Ամենայն Հայոց

Երուսաղէմ, 25 Սեպ. 1952

Նորին Ս. Օծուրիւն Գեորգ Զ.
Կարողիկոս Ամենայն Հայոց
Էջմիածին

Ցանուն Ս. Յակոբեանց Միաբանուրեան
կը յայտնեմ անկեղծ ցաւակցուրինեներ Զերդ
Մրգութեան, Յովսէփ Եպիսկոպոս Կարա-
պետեանի մահուան առքիւ: Մատուցինք հո-
գինանգստեան Ս. Պատարագ ի լիւատակ հան-
գուցելոյն: Թող Տէրը հանգիստ պարզեւէ իր
հոգւոյն:

Գասին Տեղապահի Ս. Արռողյ
ՍՈՒՐԵԿՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԷՄՀԱՃԵԱՆ

Երուսաղէմ, 25 Սեպ. 1952

Նորին Ս. Օծուրիւն Գեորգ Զ.

Կարողիկոս Ամենայն Հայոց
Էջմիածին

Ես, ինչպէս նաև Ս. Յակոբեանց Միա-
բանուրիւնը, կը Ենրկայացնենք Զեզ մեր
յարգալիր եւ անկեղծ ընորհաւորութիւնները
Զեր անուանակոչութեան տօնին առքիւ:
Կ'ալորենք բարձրեալն Ասուծոյ որ պարզեւէ
Զերդ Մրգութեան Երկար կեանք եւ կատարեալ
առողջութիւն: Պիտի կատարենք Հայրապե-
տական մաղրանք Ս. Յակոբեանց Մայր Տա-
նարին մէջ:

Գասին Տեղապահի Ս. Արռողյ
ՍՈՒՐԵԿՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԷՄՀԱՃԵԱՆ

Երուսաղէմ, 30 Սեպտեմբեր 1952

Նորին Վահեմուրիւն Քամիլ Շամուն
Նախագահ Լիբանանեան Հանրապետուրեան
Պեյրուր

Լիբանանեան Հանրապետուրեան Նա-
խագահի Զեր բնաւուրեան առքիւ յարգանք
կը մատուցանենք Զեզ մեր Արտազին Ընորհա-
ւորութիւնները, եւ կ'ալորենք Բարձրելոյն
Ընորհելու Զերդ Վահեմուրիւն Երկար կեանք
ու պատկելու յաշողութեամբ Զեր բոլոր
գործերը, յառաւելագոյնս բարօրութիւն Լի-
բանանեան ազնիւ մողովուրդին:

ԵՂԻՉԵ ԱՐՔԵՊՈՍ. ՏէՐԺԷՄՑԱՆ

Տեղապահ
Հայոց Պատրիարքուրեան Երուսաղէմի

Պեյրուր, 4 Հոկտեմբեր 1952

Նորին Գերամոնիուրիւն
Եղիք Արքապս. Տէրէկեան
Տեղապահ Հայոց Պատրիարքուրեան
Երուսաղէմ

Նորին Վահեմուրիւն Նախագահը ընոր-
հակալութիւն կը յայտնի Զեր ազնիւ ընոր-
հաւորութիւններուն համար:

ԺՈՐԺ ՀԱՅՄԱՐԻ
Արտօղապես

ԵԿԵՂԵՑՈՒԹՅՈՒՆ - ԲԵՄՈՒԹՅՈՒՆ

● Ուր. 29 Օգոստ. — Յետ երեկոյեան ժամբառութեան, Ս. Յակոբեանց Մայր Տաճարի կից Ա. Էջմիածնայ մատրան մէջ պաշտուեցաւ նողակամի տօնին նախատօնակը, Գեր. Տ. Սուրէն Եպու. ի հանդիսապետութեամբ:

● Ծր. 30 Օգոստ. — Տօն նողակարի Ա. Էջմիածնի: Ս. Պատարազը, Ա. Էջմիածնայ մատրան մէջ մատոյց՝ Հոգ. Տ. Կիւրեղ Արզ. Գաբրիկեան:

● Կ. վ. Ժամը 3 ին, Գեր. Տեղապահ Մըրազը, ի գլուխ Միաբանութեան, մէկնեցաւ Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Տաճար, Կարճ դաշտը մը ետք, կտարաւուեցաւ Հըրաշափառքի հանդիպուոր մուտքը Տաճարէն ներ. ապա պաշտըւեցան երեկոյեան ժամբառութիւնն ու Վերափոխման մէժանանդէս նախատօնը, հանդիսապետութեամբ Տեղապահ Արբազանին:

Երեկնագէմին կատարուեցաւ «Եկեղէջի և Հակման» տրամաչուք և խորհրդաւոր արարութիւնները, որոնց յաջորդեց առաւոտեան ժամբառութիւն:

● Կիր. 31 Օգոստ. — Վերափոխման Ս. Խուսին: Առաւոտեան ժամը 7.30ին, Գեր. Տ. Սուրէն Մըրազանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը իջաւ Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Տաճար, Քիչ ետք կազմուեցաւ Հըրաշափառքի հանդիպուոր թափօրը, սկսելով Տաճարի գաւթէն: Հանդիպուոր Ս. Պատարազը մատոյց Գեր. Տ. Սուրէն Ա. Եպիսկոպ. Քէմհանեան, և քարոզեց օրուան տօնին խորհուրդին շուրջ, ծանրանալով առաւելաբար լայլաւթեան զաղափարին վրայ և նշելով թէ Ա. Կայ Մարիամի շնորհի էր որ վերականդնեցաւ Եւայով ինկած իգական սեռը: Յաւարտ Ս. Պատարազի կատարուեցաւ «Անդաստան», որմէ ետք Միաբանութիւն և ժողովուրդի խուռներամ բազմութիւն, շքերթով վերադաշան Մայրավանը:

Կ. վ. ևս, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Անդաստան», որուն յաջորդեց Երեկոյեան ժամբառութիւնն ու նախատօնակը: Թէ՛ Անդաստանին և թէ՛ նախատօնակին կը նախազահէր Գեր. Տ. Սուրէն Մըրազան:

● ԲՀ. 1 Սեպտ. — Յիշաալ մելուղոց: Ս. Պատարազը, Ա. Յակոբեանց Մայր Տաճարի Ա. Կըլիսարի մատրան մէջ մատոյց՝ Հոգ. Տ. Անուշաւան Արզ. Զջջանեան, Յաւարտ Ս. Պատարազի կատարուեցաւ օրուան յատուկ հոգեհանգստեան արարութիւնը, հանդիսապետութեամբ Գեր. Տ. Սուրէն Ա. Եպու. Քէմհանեանի, Ա. Յակոբեանց Մայր Տաճարի գաւթիթին մէջ Երանաշնորհ Տ. Կիւրեղ Բ. Ս. Պատար. Հօր շիրմին, ինչպէս նաև հին կրտստան և Զամ թաղի հողադամրաններուն վրայ ևս կատարուեցան հոգեհանգստեան արարողութիւններ:

● Կիր. 7 Սեպտ. — Բ. որ Վերափ. : Բատ

ոովորութեան, այսօր Ս. Պատարազը կը մատուցուի Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան երաշխաւոր Ս. Աստուածածին մատրան մէջ, և կը պատարազէ Տաճարին Հոգ. Տեսուչը: Առ այդ պատարազեց Հոգ. Տ. Հայկասեր Վ. ըզ. Պայքամեան:

● ԲՀ. 8 Սեպտ. — Երեկոյեան ժամերգութիւնը, ինչպէս նաև վաղուան տօնին նախատօնը պաշտուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Հանդիսապետն էր Գեր. Տ. Նորայր Ա. Եպու. Պողարեան:

● ԳՀ. 9 Սեպտ. — Ս. Յովակիմայ եւ Աննայի, ծննդա Ս. Աստուածածին: Առաւոտեան ժամը 8ին, Միաբանութիւնը, զիմաւորութեամբ Հոգ. Տ. Հայկապուն Վրգ. Արքահամեանի, մէկնեցաւ Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Տաճար: Ս. Պատարազը՝ ըստ Ընկալեալ սովորութեան մատոյց Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Անուշաւան Արզ. Զղջանեան, Հայր Յովուէփի գերեզմանին վրայ:

● Ծր. 13 Սեպտ. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Արքարողութեանց կը նախագահէր Գեր. Տ. Սուրէն Ա. Եպու. Քէմհանեան:

● Կիր. 14 Սեպտ. — Գիւտ Գօսեյ Ս. Աստուածածին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Տաճարի Ս. Կուսի գերեզմանին վրայ: Պատարազեց Հոգ. Տ. Պարզե Վրգ. Արքահամեան: Հանդիսաւոր երթ ու զարձին կը նախագահէր Գեր. Տ. Նորայր Ա. Եպու. Պողարեանի:

● Ծր. 20 Սեպտ. — Յետ Երեկոյեան ժամերգութեան, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Ս. Աստուածածնի ծննդղեան հանդիպուոր նախատօնակը, հանդիսապետութեամբ Գեր. Տ. Նորայր Ա. Եպու. Պողարեանի:

● Կիր. 21 Սեպտ. — Ծննդեղ Ս. Աստուածածին և Բարեկեննան Ս. Խաչի պահոց: Առաւոտեան ժամը 8ին, Գեր. Տ. Նորայր Ա. Եպու. Պ. Յակոբեանութիւնը իջաւ Գեթսեմանի ծորը, Ս. Աստուածածնայ Տաճարը, «Հըրաշափառքի հանդիպուոր նախատօնը ետք, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ հանդիսաւորապէս Ս. Պատարազը մատոյց և քարոզեց Գեր. Տ. Հանդիսապետ Մըրազանը, ընաբան ունենալով «Մեծացուցէ անձն իմ ըզ-Տէր և ցնծացէ հոգի իմ Աստուծոյ վրկչաւ իմովէ»: Գեր. Մըրազանը ի միջի այլոց ըսաւ. — «Ելյոր երր կը տօնենք Ս. Կոյսի ծննդղը, տօնած Կ'ըլլանք նաև նախասիկիզը Տնօրինակն հրաշգործութեանց և Զարչարանաց: Թէ որքան մէծ է Ս. Կոյսի շնորհ մարզկութեան՝ անչափելի է: Ան գերազոյնն է բոլոր աղջիկներուն, Եւ ահաւասիկ որ Տիպար այս Կոյսը մեծ ներշնչումով մը Կ'արտասանէ «Մեծացուցէ անձն իմ զէկը, և ցնծացէ հոգի իմ Աստուծոյ վրկչաւ իմովէ»: Ով որ մարդ է, ունի հոգի և միտք, չի կրնար չփառաւորել իր արարիչը, զԱստուած: Վանդի Ան է որ այս հոկայ և անսահման համազոյքը իւ-

յացած է սքանչելիքներով: Ի՞նչ կրնանք ընել, և թէ ոչ ժառաւորել իր մեծութիւնը, Ասկայն և այնպէս, կան մարդիկ որոնք կ'ուրանան զՍյն: Այդպիսիները պարզապէս ծիծաղելիներն են, որովհետեւ անոնք կը տեսնեն արկը և սակայն կը ժաման անոր գոյութիւնը: Անոնք աւելի ծիծաղելի են քան կոյլերը, վասնզի անոնք աչքով չէ, այլ հոգիով կոյլերն են:

Ամենէն մեծ ապերջանկութիւնը այս աշխարհի վրայ զԱստուած պաշտելու առաւելութենէն գրկուին է:

Ինչպէս որ Ս. Կոյսը կ'ըսէ ԱՄԵԾԱԳՈՒԱՅՔ անձն իմ... նոյնպէս և մենք պարտինք ըսել, որիմինեան մենք զԱյն փառաւորելով պիտի ցընանք, և պիտի արժանի ըլլանք մեր Տիրոջ պէտպէս չնորհներուն, Այն առն միայն մենք պիտի ուսենանք այն ցնծութիւնը որ Մարիամին էր: Փրկութեամբ մենք կը ցնծանք, և փոխաղարձաբար, ցնծալով կը դրկուինք:

Ս. Կոյս Մարիամ, տաղաւարը եղաւ Միածնին ու բարձրացաւ հրեշտակներէն վեր: — Սիրելի եղբայրներ և քոյլեր, թող Ս. Կոյսին բառերը արձագանգեն մեր հոգիներուն և մոքերուն մէջ, որպէսզի անոնք ամրապնդեն զմեզ, կարենալու համար փառաւորել հանապազ զանուն Ամենասուրը Երրորդութեան:

Դեր, Սըրբազանը քարոզէն վերջ անզրադարձւ նորոգ հանգուցեալ Ո. Էջմիածնայ միաբան և Աթովահայոց Նախկին Առաջնորդ Գեր. Տ. Յովուէլի Եպօս, Կարապետեանի կեանքին ու գործունէութեան վրայ, ու խնդրեց որ բարեպաշտ ժողովուրդը աղօթէ Գեր. Հանգուցելոյն հոգւոյն ի հանդիսա:

Յաւարտ Ս. Պատարագի կատարուեցաւ հանդիսաւոր հոգինանգուտեան պաշտամունք, Գեր. Տ. Սուրբէն Եպօսի նախագահութեամբ:

● Եր. 27 Սիամ. — Երեկոյեան ժամերգութիւնն ու Խաչչիրացի նախատօնը պաշտուեցան Ս. Ցակորեանց Մայր Տաճարին մէջ մեծ վայելուչ հանդիսաւորութեամբ: Արարագութեանց կը համարդանէր Գեր. Տ. Նորայր Ս. Եպօս, Պողարեան: Երիշաղիմին Ս. Ցակորեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցան Անկեցէի և Հօնկման արարութեանները, որոնց կը նախագահնէր Գեր. Տ. Նորայր Սըրբազան:

● Կեր. 28 Սիամ. — Տօն Վերացման Ս. Խաչին: Հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Ս. Ցակորեանց Մայր Տաճարին մէջ մատոյց՝ Գեր. Տ. Նորայր Ս. Եպօս, Պողարեան, և քարոզեց օրուան տօնին խորհուրդին շուրջ, վեր առնելով խաչին փրկարար նշանակութիւնը իւրաքանչիւր Քրիստոնեայ անհամար համար, Ցետ քարոզի՝ Գեր. Տ. Սուրբէն Ս. Եպօս, Քէմհաճեան հանդիսապետութեամբ, կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք, Կ. Ս. Օ. Տ. Ֆէորդ Զ. Աղբընտիր Վեհան, Կաթոլիկոսի անուան տօնին առթիւ (ըստ նոր տոմարի), իսկ յաւարտ Ս. Պատարագի՝ տարեկան հանդիսաւոր հոգինանգուտեան պաշտամունքը, դարձեալ Գեր. Տ. Սուրբէն Սըրբազանի նախագահութեամբ, ի-

հանգիստ հոգւոց Մելոնեան բարերարաց, ինչպէս նաև Եւրոպայի կաթ. Պատուիրակ Գեր. Տ. Արտաւազդ Արքեպոս. Սիւրմէեանի, անօր մահուան տարելիցին առթիւ: Ս. Պատարագի Երգեցղութիւնները կատարուեցան երկուս երգչախումբի հոգմէն, ղեկավարութեամբ Գեր. Տ. Ուուրէն Արքեպոս. Մայր Տաճարը՝ որ հագած էր տօնական օրերու յատուկ հարիւրաւոր արծաթեայ փալւիլուն կանթեղներու հանդիրածանքը, Եւցուն էր ժողովուրդի հոծ բազմութեամբ մը: Բազմաթիւ հաւատացեալներ ընդունցին Ս. Հաղորդութիւն:

Երեկոյեան Խաչմերացի անդամանը կատարուեցաւ Մայր Տաճարին մէջ մեծ շուշով, նախազահութեամբ Գեր. Տ. Ուուրէն Ս. Եպօս, Քէմհաճեանի. ապա կատարուեցաւ երեկոյեան ժամերգութեան մէջ հոգովացի հաղութեամբ Ս. Կիւրել Բ. Ս. Պատրիարք Հօր Հիրմին, ինչպէս նաև հին կրատան և Զամթաղի հողագմբաներուն վրայ: Հանգուան արարողութեանց կը նախադանէր Գեր. Տ. Ուուրէն Սըրբազան:

● Բ. 29 Սիամ. — Յիշատակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխարիի: Պատարագից Հոգ. Տ. Ցակոր Վրդ. Վարդանեան: Յետ Ս. Պատարագի կատարուեցաւ օրուան յատուկ հոգինանգուտեան կարզը: որ Կրիստուկաւերջանկայիշտակ Տ. Կիւրել Բ. Ս. Պատրիարք Հօր Հիրմին, ինչպէս նաև հին կրատան և Զամթաղի հողագմբաներուն վրայ: Հանգուան արարողութեանց կը նախադանէր Գեր. Տ. Ուուրէն Սըրբազան:

Պ Ա Շ Ս Օ Կ. Ա Կ Ո. Ն Ք

● Եր. 6 Սիամ. — Ճիշդ կէսօրին: Ընդառաջելով եղած հրաւերին, Գեր. Տեղապահ Սըրբազան Եղայութիւն մէջ Եղայութիւն մէջ, Ընդունեց այցելութիւնը Ս. Պատրիարք Դաւիթի կատարուեցաւ Ն. Վ. Հիւսէյն Բ. Թագաւորին Երուսաղամ առաջին գալստեան առթիւ սարքաւած ճաշիբոյթին, Պաշտպանութեան նախարարութեան հոգմէ, հիպահի Եպօսուրական բանակատեղւոյն մէջ:

● Եր. 10 Սիամ. — Կ. Վ. Ժամը 4.30 - ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, Պատրիարքարանի Պահէլմին մէջ, Ընդունեց այցելութիւնը Surgeon Commander Dudley P. Gurdh, Royal Navy, բժշկապետ St. Johns Ophthalmic Hospitalի:

● Եր. 11 Սիամ. — Կ. Վ. Ժամը 5ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը ցամաքային գծով մեկնեցաւ Անթիւիսա և վերաբարձաւ 28 Սիամ. 1952, Կեր. Իրիկուան ժամը 6ին:

● Եր. 26 Սիամ. — Կ. Վ. Ժամը 9 - ին, Պատրիարքարան այցելեցին Պէյրութի ժամութ ազգայիններէն Տօքթ. Ե. Ճիտէնեան և Տօքթ. Յ. Ենիքօմչեան:

ՀԱՆԳԻՍ՝ ԳԵՐ. Տ. ՅՈՎԱԷՓ ԵՊՈ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետքն ղրկուած նեռագրէ մը կ'իմանանք վախնանումը Ս. Էջմիածնայ միաբան՝ Գեր. Տ. Յովսէփ Եպիսկոպոս Կարապետեանի: Տիսուայս պարագան վերջ մը կը զնէ բազմախոնչ՝ եւ տաղնապահար իր կեանին:

Հանգուցեալ Մրբազմն ծնած է Պոլիս: Աօսիերած է բաղային Ազգային Վարժարանը, որտէ եսf իր ծննդավայրի բաղաքային դեղազործական վարժարանը: Սակայն զզալով իր մէջ եկեղեցականի կաշումը, եկած է Երուսաղէմ աօսիերտելու Ժառանգաւորաց Վարժարանին: Սակայն հօրը պնդումներուն վրայ, Մատքեռ Արքեպոս. Թզմիրիսանի նես կը վերադառնայ ծննդավայր եւ տարունակելով դեղազործական դասընթացքները, կ'աւարտու կը սամայ վկայական:

Առաջին Հանմասին Պատերազմէն եսf կը մեկնի Էջմիածին եւ եկեղեցական ասպարեզին յարմարութիւններ ունենալուն համար, կը ձեռնադրուի կուսակրօն համանայ Գեղոր Արքեպոս. Զերեկնեան:

Ժամանակ մը կը վարէ Պոլսոյ Պատրիքիւլի եկեղեցիին բարողիչի պատօնը. ապա կ'անցնի Հապետիսամ իրեւ Առաջնորդ:

Խորեն Արքեպոս.ի Կար. ընտրութենէն վերջ կը ձեռնադրուի եպիսկոպոս:

Հանգուցեալլ զաւակն էր Պոլսոյ Երեմնի գատական նախարարութեան գործակառու Կարապէս էֆ. Զիվէրի: Անդրանիկ Եղբայր՝ (այժմ հանգուցեալ), զատաւոր եւ իրաւաբան Լեռն Զիվէր. կրտսեր Եղբայրները, Գրիգոր Նպո. Կարապետեան եւ Տօֆք. Ստեփան Զիվէր:

“Սիսն,, Գեր. հանգուցեալի միաբանակից Եղբայրներուն եւ սպակիր պարագաներուն կը յայսնէ սրտագին ցաւակցութիւն, եւ իր հոգւոյն յախենական հանգիս:

Օրինութիւն իր յիշատակին եւ հանգիս իր հոգւոյն:

ՄԱՀ՝ ՏԻՐԱՄԱՅՐ ՆՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՅԵԱՆԻ

Խոր ցաւով կը տեղեկանանք թէ Գամիրէի մէջ իր մանկանցուն կենած է Տիրամար Նուարդ Թումայեանը: Տիրամայր՝ Ս. Արքուոյ Միաբաններէն՝ Լոնտոնի հոգեւոր հովին Գեր. Տ. Պատկ Վրդ. Թումայեանի:

Այս առիրով “Սիսն,, յանուն Տեղապահ Ս. Հօր եւ բովանդակ Միաբանութեան, իր վօտակուրթիւնը կը յայսնէ Գեր. Տ. Պատկ Վարդապետին, իր ունեցած այս դառն կորուսին համար, մազքելով որ Տէրը լոյսերու մէջ հանցեցնէ Տիրամայր Նուարդ Թումայեանի առաքինի եւ բարի հոգին եւ ատէն մնացող իր սիրատուն զաւակներուն պարզեւ Սույր Հոգւոյն միաբանութիւնը եւ իրենց բարի փափառներուն իրազործումը:

Յիշատակն արդարոց օրինութեամբ եղիցի:

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



ՀԱՅԱ ՏԵՍՈՒԻ



Ասանարու համար դիմել

Հեղինակին

Հետեւեալ հասցեով . —

Rigth Rev.


Father Barkev Vertanessian

c/o Armenian Patriarchate,

P. O. Box 4001, Old City
Jerusalem, Via Amman (Jordan).



ՀՀ 224 • Գ.Ի. 300 Ժիւ



ՊԱՐԳԵՒ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

ԵՂԻՇԵ ՊԱՏՄԱԳԻՐ

Ե.Ի.

ՎԱՐԴԱՆԱՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1500-ամեա ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՌԹԻԿ)



ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՅԱԿՈՐԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԼԵՄ

1951



ՄԱՄՈՒԼԻ ՏԵԿ է

Յ. ՕՇԱԿԱՆԻ

ՀԱՄԱՊԱՏԿԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Ե. ՀԱՏՈՐ

“ԻՐԱՊԱՇՏՆԵՐԸ,,

(Մուսէ, Արփիստ Արփիստեան, Լեւոն Բառալեան, Գրիգոր Զօնրապ,
Հրանդ, Տիգրան Կամաւրական, Արշակ Զօպանեան, Սիպիլ,
Հրանդ Սահսուր, և Վերջաբան մը):

«ՍԻՐՆ»ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՑԱՆԾ ԵՆ ՀԵՏԵՒԵՈԼ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1948 ՄՇԱԿՈՅԹ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԵԳԻՐՔ : Ա. Տարի : Խմբագրեց Թորոս Ազատ-
ան (նուիրատու) : Խսթանպուլ, տպ. Պէսիտ, 1947 : էջ 156 :
ՀԻՅԱՆԱՆԵԱՆ ՑՈՒՅԵՐ : Թ. Ազատեան (նուիրատու) : Խսթանպուլ, 1949 : էջ 224 :
ԼԱՅՈՆԹԻՆ ԱՌԱԿԱՆԵՐ : Տ. Անդրէասեան : Խսթանպուլ, 1949 : էջ 176 : Նուէր «Արաքեր»էն :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՍԱՓՈՌ ԱՐԵՒԱԾԱԳՔ : Կ. Միտալ : Նիւ Եորք, 1949 : էջ 26 : Նուէր
«Արաքեր»էն :

ՏԵՍԱՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐԵՒԱԾԱԳՔ : Կ. Միտալ : Նիւ Եորք, 1948 : էջ 224 : Նուէր «Արաքեր»էն :
ՄՏԲԻՍ ՊԻՍԱԿԱԿԻՆ : Ա. Ա. Պետիկեան (նուիրատու) : Նիւ Եորք, 1925 : էջ 191 :
ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐ : Ա. Ա. Պետիկեան (նուիրատու) : Նիւ Եորք, 1925 : էջ 207 : (2 օրինակ) :
ԵՐԵՔ ՀԱՅՈՐԻ ԵՐՍԶԸ : Եղզր. Տ. Աղարենց : Նիւ Եորք, 1945 : էջ 56 : Նուէր «Եփրատոէն» :
ՀՈԴ-ԴԱՄ : Լեռն Լանիս : Փարիզ, 1950 : էջ 104 : Նուէր «Հայաստանի Կոչնակ»էն :
ՅՈՒՇԱՄՄԱՏԵԱՆ ԳԱՐԱԿԵԶՋԱՆ ՈՐԲԱՆՈՅԻ (1913-48) : Թ. Ազատեան (նուիրատու) :
Խսթանպուլ, տպ. Պէսիտ, 1949 : էջ 151 :

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԱԶԳ. ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒ-
ՄԱՐՄԱՆՑԻ ԳՈՒՄԳԱԲՈՒ : Խսթանպուլ, տպ. Մ. Տ. Սահակեան : 1951 : էջ 81 : (2 օրինակ) :
ՔԱՌԱՌԱՄՄԱՄԵԱՅ ՅԻՇԱՍԱԿԱԲՐԱՆ «ԺԱՄԱՆԱԿԱ»Ի 1908-1948 : Թ. Ազատեան (նուիրա-
տու) : Կալաթա, Խսթանպուլ, տպ. Պէսիտ, 1948 : էջ 228 : (2 օրինակ) :

ՄԻ ԱՆՅԱՑ ԶԵՌԱԳԻՐ ՏԱՂԱՐԱՆ : Արամ Երեմեան (նուիրատու) : Թէհրան, տպ.
Մոդերն, 1947 : էջ 44 : (2 օրինակ) :

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒՀԻՆ ԱՅԵՆԵՄՆԵԿ ՈՒՐԱԲՏՈՒ : (Երա Գործունէութեան 20-ամեակի
առթիւ) : Արամ Երեմեան (նուիրատու) : Թէհրան, 1948 : էջ 48 : (2 օրինակ) :

ԳՐԱՅԻԿ-ՆԿԱՐԻՉ ՎԱՆՈ ԽՕՉՈԲԷԿԳԵԱՆ : Ա. Երեմեան (նուիրատու) : Թէհրան, 1949 : էջ 30 :
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԷԼ ԳԻՒՐԶԵԱՆ : (Երա Արուեստի Հիմնական Գործը) :
Արամ Երեմեան (նուիրատու) : Թէհրան, տպ. Իրանչափ, 1951 : էջ 30 :

ԵՐԱՆԻ Թէ... : Երուանդ Կոպէլեան (նուիրատու) : Խսթանպուլ, 1948 : էջ 46 :

ՏԱՄՆԱՄԵԱԿ ԿԱՍԻՈՍԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱՆ ՄԻՌԻԹԵԱՆ : (23 Նոյ. 1941 - 23 Նոյ. 1951) :
Նուէր Կասիոսի Հյորնկց. Միութենէն : Պէյրութ, տպ. Էտվան, 1951 : էջ 40 :

ՏԱՂՔ ԵՒ ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆՆՔ : Գ. Միմոնփ (նուիրատու) : Նիւ Եորք, 1951 : էջ 295 :
ՎԱՐՔ Ա. ՄԵՍՐՈՎԲԱՅ - Կորիւնի : Ստեփան Յ. Բանեան (նուիրատու) : Պրիճուօթըր,
Մէսս., տպ. Պայքար, 1951 : էջ 144 : (2 օրինակ) :

ՀՈՒՐԻ ԳՐԱԿԱՆ ՄԵԾ ԴԵՄԹԵՐ : Գրիգոր Ա. Սարաֆեան : Անթիլիաս, 1941 : էջ 206 :

ATTI DEL CONGRESSO ASSUNZIONISTICO ORIENTALE — Organizzato Dalla Cus-
todia Di Terra Santa. Gerusalemme, Tipographia Del PP. Francescani, 1951. 267 pages.
Նուէր Հայր Պաղիլի Թալաթիխեանէ :

Հետեւեալ 6 գիրքերը նուէր ստացուած են «Համազգային»ի Հրատ. Մարմնէն :
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻՍԹՆԵՐ : Ա. Հատոր : Գահիրէ, տպ. «Եոր Աստղ», 1946 : էջ 155 :

ԱԼԵՏԻՍ ԱՀԱՐՈՒԵԱՆՆ ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՈՐԾԸ : Պէյրութ, 1948 : էջ 32 :
ԱՂՋԿԱՆ ՄՔ ՍԻՐՏԸ : Վէպ : Օր. Ալիս (Ախպիլ) : Պէյրութ, 1949 : էջ 211 :

ՀԵՔԻՍԹՆԵՐ : Պէյրութ, Տպ. Հայ Ճեմարանի, 1949, էջ 52 :
ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԴԵՊԻ ԵՐԿՐԻ ԿԵԴՐՈՆՆԵՐ : Ժիւլ Վէռն : Պէյրութ, 1949 : էջ 182 :

ՍՊԱՆՈՒԱԾ ԱՂԱԿԻՒՆ : Վէպ : Նար - Դոս : Պէյրութ, 1949 : էջ 107 :
ԱՐԴԻ ԳՐԵՐ : Վարաստել (Վ. Ստեփանեան) (նուիրատու) : Թէհրան, 1948 : (2 օրինակ) :
ՄԵՍՐՈՊԵԱՆ ԳՐԵՐ : Վարաստել (նուիրատու) : Թէհրան, 1948 : էջ 12 : (2 օրինակ) :

(Եարունակելի)